



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

4  
✓84  
470  
471  
472

1999

(89)

Գ.Ա.Մ.Ա.Կ.Ա.Գ.Ա.Լ.Բ.Յ. Մ.Ա.ՏԵՇ.Ա.Շ.Ա.Բ. Հ. 42

891.99

Տ-30

ՀԱՆԹ

ԿԻՆԸ

ՎԷՊ

Երկրորդ Տպագրադիմ




891.99  
Տ-30

Հայոցականական

Ա.Ա.Գ.Ա.Յ.Ա. Ա. Բ.Բ.Բ.Օ.Տ.

1924

ԳՈՒՅԱ



# ԿԻՆԸ

Ա.

Սանդուղը կոլըրւէր ու կոլըրւէր, կարծես չէր  
ու զեր վերջանա, Ու Սուրէն կը բարձրանար շա-  
րունակ գանդաղ ու թափիթփած քայլերով, ձեռքի  
բարակ ու ճկուն գաւազանը սանդուղի ամեն մէկ  
տաքին վրա անգամ մը ցատկեցնելով :

Անիկա չէր ալ յիշեր՝ երրո՞րդ թէ չորրորդ  
յարկին վրա էր հիմա, այսպէս որ երբ նորէն փոք-  
րիկ հարթակը հասաւ ու աջ կողմի դռանը փակու-  
ցած քառակուսի թուղթը տեսաւ՝ խորունկ շունչ  
մը առաւ :

Կոխեց գանդին կոճակը ու մեքենաբար կար-  
դաց թղթին վրայի կապոյտ գրւած տողը՝ «Մոտել-  
ներ չեն ընդունւիր» : Կարդաց յօրանջեց ու գա-  
ւազանին կոթովը իր ահազին եղերքով փափուկ  
գլխարկը ճակտէն ետ նեսեց գագաթը՝ առատ ու  
ալիքաւոր մազերուն վրա :

Բարձրահասակ աղա մըն էր, քիչ մը նիհար,  
դիւրաթեք ու ճկուն կազմով շագանակի սուր-  
մօրուք մը ծնօտին, խիստ նուրբ խօսուն գիմագծե-  
րով, հագուստը կոկ ու անթերի, ինչն ալ, այս-  
պէս, երեսունի սահմաննեռւն :

Դուռը բացողը կին մըն էր, մէկը այն դէմքե-  
րէն, որը դժւար է որոշելը՝ սպասաւո՞ր է, թէ  
տան տիրուհին :

Տպագրիչ—Հրատարակիչ Վ.Ա.Գ.Ի.Խ.Ա. Ա. Խ.Խ.Ր.Ա.Ց.

59965-ահ

2655-72

— Բարե՛ւ, տիկին, պարոն Մաքսը տո՞ւնն է :

— Այս՝, բայց . . . բայց կարծեմ կ'աշխատի :

Երիասաարդը առանց ուշ դնելու անոր բայցերուն՝ մօտեցաւ դիմացի սենեակին դռանը և գաւազանովը ոկտաւ պինդ-պինդ բախել :

— Ո՞վ է, — լսեցաւ ներսէն դժգոհ ձայն մը : Սօսու մոտել կա :

Սուրէն դարձուց դռան կամթը անփոյթ չարւ ճռմով մը ու մտաւ ներս :

— Կը ներէ՛ք, օրին՛րդ, ես ալ նկարիչ եմ . . . խօսքը շխտակ ուղղեց աղջկանը, որ մերկ պառկած էր քովքնդի՝ շէց-լօնին ամբողջ երկայնքովը՝ նուրբ ու ու ծածկոցին վրա :

Աղջիկը դժկամ ու տարտամ չարժում մը ըրաւ, կարծես նստելու, բայց մնաց ինչպէս որ էր ու ձայն չձանց :

Մինչ նորեկը գլխարկը անցուց հաստ ու երկար ոլորած թուղթի մը ծայրը, որուն միւս ծայրը խրած էր իրարու վրա երեսները դէպի պատը ըրած նկարներու դէպի մը մէջ : Ու մօտեցաւ եռուտանին, որուն առջեւը ընկերը կ'աշխատէր :

Սո.անց անոր հետ բառ մը փոխանակելու կեցաւ լուրջ ու դիտեց նկարը, վայրկեան մը՝ հեղնուտ ժպիտը շրթունքին :

— Հրաշալի՛ է, հրաշալի՛, սքանչելի՛ է . . . բացականչեց վերջապէս ծաղրածու ոգեւորութեամբ մը : Աննման է, սիրելի՛ս, աննման, բայց հերի՛ք է, ալ թո՞ւ ելի՛ :

— Ի՞նչո՞ւ, ի՞նչ է պատահեր, — պատասխանեց ընկերը ներողամիտ ու ժպտուն : Ես դեռ տրամադիր եմ աշխատանքի :

— Աշխատանք . . . ա՛, ի հարկէ՛, աշխատանք, քսէ՛, քսէ՛, քըսմոէ, ներկը ներկին, ներկը ներկին, ու՞հ, աշխատանք, ճաշակ, արւեստ ստեղծագործութիւն . . .

Եւ յանկարծ ձեռքքը դնելով ընկերոջը ուսին իսկոյն աւելցուց՝ գերմաներէնը ֆրանսերէնի փոխելով՝

— Ճամբու դի՛ր, տղաս, ճամբու դի՛ր, այդ խեղճ տղջիկը :

Մաքս ակնթարթ մը ընկերոջը դէմքին քննող հայեացք մը գամեց, ետքը վար դրաւ երանդապնակն ու վրձինները կամաց մը քովի աթոսին, դարձաւ յայտնեց աղջկանը, որ այս օրւան նիստը ընդհատւած է, և որ կրնա երթար :

Աղջիկը կրկնել չտւաւ, իսկոյն մարմնին սեղմեց քովը ինկած շապիկը ու վազեց ճապոնական պատւարին ետև :

— Այդպէ՛ս, — բացականչեց Սուրէն գո՞ն : Թէ չէ՛ շատ յիմար բան է, խոստովանէ : այդ քուաշխատանք ըսած բանդ, այդ քու մօտէներդ, քու անվերջ, տիմար մօտէներդ, որ դուն ամեն օր փողոցներէն ներս կը կանչես, կամ քու այդ սիմվոլներդ, քու անվերջ տափակ սիմվոլներդ, որ հոգիիդ փողոցներէն ամեն օր դուրս կը կանչես : Գոհեհիկ է այդ բայորը, կը հասկնա՞ս : Գոհեհիկ ու ողորմելի՝ ինչ որ արեւստ ու ստեղծագործութիւն կանւանես, ինչ որ գեղեցկութիւն ու վսեմ կանւանես, ինչ որ գործ ու աշխատանք կանւանես : Սուր կուռքեր են այդ ամենքը, կործանւին պիտի այդ ամենքը, կոտրէ՛ վրձիններդ, կոտրէ՛, ես կոտրեցի իմիններս :

— է, հասկցա՞նք, բան չկայ, սովորական քրիզիս է, կանցնի, —ըստ Մաքս բոլորովին հանգիստ ու անտարբեր շեշտով մը, միւնոյն ժամանակ ներկերու մէջ թաթխւած աշխատանքի շապիկը վրայէն հանելով : — Դուն ինձի ա՞ն ըսէ նայիմ՝ օրե՞րդ ինչպէս կանցնես. քանի օր է մէջ տեղ չկառ :

— Օրե՞րս, — հարցուց ընկերը, բարձրացաւ նստեցաւ սեղանի մը ծայրը և դառն ու հեղնոտ շեշտով մը աւելցուց. — Կը զւարձանամ, բարեկամնս, կը զւարձանամ :

— Հա՛, իրա՛ւ, Առնօն բաներ մը կրսէր, շաբաթ գիշեր փառաւոր օրգի էք ունեցեր : Խայտառակները, ինձի ինչու իմաց չտւիք :

— Էքսպրոմպտօ՞ եղաւ :

— Երեխ նոյնը և երեկ գիշեր և նախո՞րդ գիշերը, և բոլորն ալ ի հարկէ Էքսպրոմպտո :

— Հա՛, մօտաւորապէս :

— Եւ որո՞ւ հետն ես : Կուզե՞ս ես հաշեմ: Առնօն ու իր ֆանին, անշուշտ Գիւստան ու իր շիկահերը, մէյմըն ալ ան քու բրիւնէտըդ. չէ՞ :

— Ճի՛շդ գլխուն զարկիր :

— Անտարակոյս սեկտ, գրօդ և որ ըստ կարգին: Ուրեմն քէֆդ տեղն է, ալ ի՞նչ ես եկեր դլխուս կը տրտնջաս, բուի պէս :

— Ո՞վ կը տրտնջայ, ընդհակառակը: Զէ՞ որ երդ, կին ու գինի: ինչպէս ըսեր է ձեր դղում բանաստեղծը :

Եւ խորունկ, յոդնած յօրանջով մը ելաւ, կեցաւ ոտքի ու աւելցուց :

— Ի՞նչ թշւառական բան է այս կեանքը, եթէ ատօնք են զւարձութիւն ըստած բաները :

— Վա՞յ, նոյնիսկ կի՞նը: Խէր ըլլա, Սուրէ՞ն. աս ի՞նչ հովեր են :

— Եւ մասաւանդ կինը իր կաչուն դդացումներով թռչունի խելքովը :

— Այսինքն, անշուշտ, միակ բացառութիւնը արկին Զանտէրը. — վրայ բերաւ Մաքս խորամանկ ժպիտով մը: Գիտե՞ս, ամեն օր կէսօրին, ձիչտ մեր փողոցին անկիւնը կանոնաւոր կերպով կը հանդրպիմ անոր մարդուն: Ու խնդալս հազիւ կը պահեմ, երբ անկիա, այնպէս ինքնապանծ ու գիշափառ բարեւ մը կուտայ իր վեհափառ սիւմնարովը :

— Զգէ՞, հոգիկ սիրես. — ընդհատեց խօսակիցը կտրուկ: — Ակիզիները, այս՝ քիչ մը հետաքրիր էր գուցէ. գործի բոմանտիկ պարագաները, գտանզը, յուղումը, բայց, է՛, ատիկա ալ գուհն կացաւ: Կին չէ՞ նո՞յն են ամենքն ալ. ո՛չ-մէկ բացառութիւն: Քայէ՛, քալէ՛ երթանք, ձեռք մը բիշեարդ:

— Սիրո՞վ, միայն պայմանով մը. որ ամբողջ իրիկունդ ինձի պիտի նւիրես :

— Ուզածդ ատիկա ըլլա: Եթէ կուզե՞ս՝ բուլոր իրիկուներըս: Ծրագի՞րդ:

— Կընթրենք միասին ու կերթանք նւազահանդէս: Այս իրիկուն գրեթէ ամբողջը Բեթհովէնէ է, որ դուն այնքան կը սիրես:

Սուրէն յանկարծ խոժուեցաւ և ունքերը կիտեց: Եւ պատասխանը, որ վերջապէս տւաւ շատ ծամծմւած գուրս եկաւ իր շրթունքներէն:

— Էնթրիքէն ետքը երածշառութիւնը, այս՝  
մարտական է։ Միայն թէ ընարութիւնդ, այնպէ՛ ո  
քիչ մը... Բէթհովէնս որն է. ջղեր պիտի գրգռէ՛:  
Այս, երթանք քափէ-շանտան մը, ատիկա բոլորով  
վին ուրիշ հարց է։

— Ո՞չ. իմ հիւրս ես ու պէտք է յարմարւիս  
ճաշակիս. — ըստու Մաքս աչքին ծայրովը ընկերովը դէմքը զիտելով։

Սուրէն յանկարծ մօտեցաւ անոր, ձևոքերը  
երկո-կողմէն տարատին դրապանները դրած՝ կեցաւ  
դիմացը ու ըստ հատիկ-հատիկ։

— Յիմար է քու երածշառութիւնդ ալ քու  
նկարչութեանդ նման, յիմար ես դուն ալ քու  
խորածանկութեանդ նման։ Քու Բեթհովէնսովդ  
ինծի չես վախեցներ։ Վերջիվերջոյ բոլորովին  
միւնոյն է ինծի համար՝ քափէ-շանտան է եղեր,  
թէ քանսերի որահը. ձանձրովը ամեն տեղ ալ  
միւնոյն ձանձրոյթն է։ Միակ կուռքը, գուցէ,  
որուն արժէ երկրպագել։

— Այս, տեսա՞ր, տղամարդու պատասխան։  
Ուրեմն վճռւած է։ Եւ մի վախենար՝ չես զղջար,  
հօն է ըլլալու և կուլուն։ Անցած օր նորէն քեզի  
կը հարցընէր. կըսէր՝ «Ո՞ւր է ձեր հայը, մէջտեկ  
չի կայ»։ Հսկ՝ «Ո՞ւ գիտէ անոր բանը. խորհրդաւ-  
որ են անոր բոլոր գործերը»։ Իսկ կուլուն զիտես  
որ շատ է սիրահար խորհրդաւոր բաներու։ Այս  
պէս որ խելքդ գլուխու ժողովէ, իսկ որ կուլուն  
գեղեցիկ կնիկ է, ատիկա պիտի խոստվանի, կար-  
ծեմ, նոյն իսկ քու ձանձրոյթը։

Սուրէնը առանց պատասխան տալու՝ ցնցեց  
ուսերը ու թզթերու ոլորին ծայրէն վերուց իր  
ահագին լայն եղերքներով զլլսարկը։

Փունջ-փունջ պատերուն բուսած շուշաններու  
ներմակ բաժակիներէն եկեքտրական շոայլ լոյսը  
կ'ողովէր որահը ու տեսակ մը կեանք ու շարժում  
կուտար ոչ միայն խմբած բազմերանդ հատարա-  
կութեան ու անոնց արդուղարդին, այլև կարմիր  
թաւիչ նստարաններուն, շուրջանակի շարւած  
արձաններուն և մանաւանդ ձակտի հսկա երգե-  
հոնի ահագին շեփարներուն, որոնք արևի ծարաւ  
ծաղիկներու նման իրենց վիզերը ձիգ վեր կեր-  
կարէին։

Սուրէնի տեսած առաջին իրը ու ուրքը սրահը  
դրաւ թէ չէ, այդ երգոհոնը եղաւ Խէթ ու թըշ-  
նամական հայեցը մը նետեց վրան, և իսկոյն  
աչքերը գարձուց շրջապատող բազմութեանը, երբ  
հանդարաւ քայլերով ընկերովը ետևէն սրահին  
խորքը կ'առաջանար։

Իր մէջ զդացածը լարում մըն էր միայն, լա-  
րում մը դիմադրելու. դէմ զնելու, ցոյց առեցու  
ինքզինքին, ընկերովը ու ամենուն, թէ աշխար-  
հիս երեսին իրեն համար ալ հրապոյր չունի և  
ո՞չ-մէկ բան, թէ ինքը վերջնապէս խորտակեր է  
ամեն պաշտամունք։

Կարծես մենամարտով մը ըլլար ինքը այդ  
վայրկեանին ու կը մանէր արենան ըմբշելու։ Այս-  
համեմատութիւնը, որ կաջակի մը պէս վաղեց

մտքէն, դպաւ ճաշակին, գոհհիկ բան մը կար իր այդ արամագրութեան մէջը. և իսկոյն թուլցուց իր լարումը:

Հանդի՛սու. կարիք չկայ վրդովւելու: Վրդովումը նշան է համոզումներու թուլութեան, մինչդու իր՝ Առորէնի համոզումները չէ որ շատ են ամուր ու վճռական:

Ինքը անցեր է արդէն մարդկային ունայնութիւններուն ու մեծամութիւններուն վրայէն: Ինքը ըմբռնած է արդէն, թէ ի՞նչ զաւեշտական նիւթի կոտր մըն ենք մենք փակած հողին, ի՞նչ սղորմելի գետնամած անասուն մը, որուն միա՛կ զանազանութիւնը անասունին ա՞ն է, որ կը մտածէ՝ թէ ինքը տարբեր բան մըն է, քան միւս անասունները:

Իրա՛ւ է, կար ժամանակ մը, երբ ինքն ալ լեցուն էր այդ ծիծաղելի տափակութիւններով, երբ ինքն ալ կը կարծէր թէ կը թռչի, թէ ինքը փակած չէ հողին, երբ կը պաշտէր հողին այդ թոխչքը, երբ կը պաշտէր արւեստը՝ թոխչքներու այդ մարմնաւորումը, երբ քուրմ մըն էր ինքն ալ, փիլիսօփայ քուրմ մը այդ սաեղծող Աստծուն, երբ կը սիրէր այդ Աստածը, կը ծառայէր այդ Աստծուն ու կ'աշխատէր:

Բայց անցան, բարեբաղգաբար, անդարձ անցան այդ բոլոր երիխայութիւնները, Այլ ևս վե՛ր է ինքը այդ բոլոր անմիտ նախապաշարումներէն:

Ոչ-մէկ սրբութիւն, ոտքի տա՛կ բոլոր կուռաքերը, բոլոր կուռքերը անխափիր՝ կեցցէ՛ անասունը:

Իր այդ եզրակացութիւնը ընդգծելու համար էր կարծես, որ յանկարծ արմաւկովը դարձաւ ընկերոջը.

— Նայէ՛, Մա՛քս, նայէ՛, իշխանուհի ֆօն Թուրինկը նորէն աճուրդ է հաներ իր կուրծքն ու թիկունքը:

— Ան ալ կ'երեակայէ՛ թէ ինքն է աշխարհին երեսին, իր ֆօնութիւնը ու իր ճերմակ կուրծքը. — պատասխանեց Մաքս Ժպտալով:

— Աս ալ անո՛ր կուռքը. — վրա բերաւ Առորէն չարախնդաց:

— Գիտե՞ս, քու ֆինուհիդ ալ հոս է. — կցեց Մաքս:

— Ո՞վ:

— Սա քու ծանօթ ֆինուհին, որ կըսես բըժըկուհի է:

— Ո՞ւր է. — ըստ տղան ու ծոյլ շարժումով մը ընկերոջը ցոյց տւած կողմը, դարձուց իր գլուխը:

Կողմնակի բավկաթուններու շարքին՝ դէր կնոջ մը քովը նստած էր նուրբ ու ոլացիկ կաղմով, մուղ հագնւած աղջիկ մը. զլուխը բաց, առատ չէկ մաղերը կիտած ծոծրակին, դէմքը քիչ մը երկար ու կարծես յոդնած: Զեռքերը դրեր էր դողը ու աչքերը յառեր գէպի բեմը, ուր նւազողները արդէն տեղաւորւած՝ զբաղւած էին իրենց դորժիքներու վերջին յարդարումովը:

— Ո՞ւր ես ծանօթացեր այդ աղջկան. — հարցուց Մաքս:

— Պանսիօն մը:

— 12 —

— Տարօրինակ է ձշմարիտ . այդպէս սիրուն  
աղջիկ ու բժշկուհի : Հիմա կարգին բժիշկ է  
ատլիկա :

— Որ բժիշկ է՝ գիտեմ , իսկ թէ՝ կարգին է  
թէ ոչ . . .

Սուրէն կ'ուղէր սրախօսութիւն մը աղջկա  
հասցէին , բայց ինքն ալ չհասկացաւ ինչպէս , տե-  
սակ մը քաշւեցաւ ու ակամա խօսքը կտրեց : Եւ  
իսկոյն ալ զայրոյթ մը զգաց իր դէմը , թէ ինչու  
քաշւեցաւ , մանաւանդ որ աս առաջինը չէր :  
Տարօրինակ բան մը կար այդ աղջկան վրա : որ  
միշտ սանձ կր գնէր իր բերնին :

Եւ Սուրէն ակամայ գիտակցութեան եկաւ ,  
ու տարտամ պատկառանք մը կը տածէր դէպի  
այդ աղջիկը : Կարծես տեսակ մը բացառիկ էակ :  
Բացառիկ : Ինչո՞վ . որ բժշկուհի էր : էն , իր շատ  
պէտքն էր կարծես :

— Ի՞նչ ալ յամառ դիմագծեր ունի . — նկա-  
տեց Մաքս քովին : — Ու ի՞նչ անմատչի է ըլլա-  
լու , իսկը Վեստարուհի :

— Վեստարուհի . — հարցուց Սուրէն կէս մը  
զարմացած . կէս մը հեգնանքով :

Վեստարուհի . — կրկնեց մտքին մէշէն : — Ինչ-  
պէս թէ՝ Վեստարուհի : Ի՞նչ ըսել է Վեստարուհի :  
Հին աստծու մը նախրւած այդ խեղճ աղջիկներն  
ալ անշուշտ նոյն կինն են եղած , ինչպէս բոլոր  
կիները , ինչպէս , օրինակ , և այդ փինուհին :

Աւ թշնամի նայուածքով մը սկսաւ դիտել իր  
դէմը քիչ մը կողմնակի նստած այդ աղջկան  
բիւսոր , որուն վզի ու ծնօտի նկարչական կորու-

թիւնը աւելի ևս կը չեշտուէր ետեւի պատին կար-  
միր թաւիշ ֆօնին վրայ :

Ընկերը իրաւ կ'ըսէր՝ ի՞նչ յամառ ու վճռա-  
կան դիմագծեր ունէր այդ նուրբ աղջիկը : Երեկ  
ատիկա էր , որ ազգեր էր իր վրայ ամեն անդամ ,  
երբ անոր դէմն էր գտնւեր : Անշուշտ , ա'տ պիտի  
ըլլար , դէմքի այդ յամառ արտայայտութիւնը :  
Յամա՞ . . .

Եւ ազան զգաց , որ չգիտես ինչու : բայց այդ  
բառը կը զարնէր իր ինքնասիրութեանը , կը խայ-  
թէր իր հպարտութիւնը :

Յանկարծ պահանջ մը զգաց , տիրական սկա-  
նանջ մը . որ այդ աղջիկը իրեն նայի , ի՞սկոյն ,  
անպատճառ իրեն նայիր : Աևեռուն ու հրամայող  
հայեացքը անթարթ անոր դէմքին գամած՝ կը ս-  
պասէր վստահ ու գիտակից , որ աղջիկը պիտի  
դառնայ ու պիտի նայի : Եւ աղջիկը թէև քիչ մը  
ուշ , բայց զարձաւ ու նայեցաւ :

Անսպասելի բուռն շարժումով մը գարձուց  
դլուխը Սուրէնի կողմը , ու իր խոշոր , մեզմ կա-  
պոյտ պայծառ աչքերը զարնւեցան սկսւ չեշտ  
ակնարին : Սուրէն գլխով ըրաւ . Աղջիկը նախ  
դիտեց քիչ մը ճանչցաւ , գլխու խիստ թեթև  
հակումով մը առաւ բարեւ ու ընական . աղնւա-  
կան հանգիստ . շարժումով մը գարձուց գլուխը  
նորէն դէպի բեմը ու անշարժացաւ :

Այդ նայւածքին ու գլխու այդ հանդ արտ  
զարձումին մէջ խիստ հպարտ բան մը կար , հր-  
պարտ ու տիսուր , որ նորէն դիպաւ աղու սրաին :

«Ո՞վ ես որ դուն , ի՞նչ ես որ դուն , այդքան

վերերէն» վազեց բարկութիւն մը Սուրէնի հոգիին մէջէն . և խկոյն վճռեց՝ որ երթա անգամ մը տօտէն դիտելու այդ աղջիկը:

Այդ նոյն վայրկեանին էր, որ նւագապետի ձիպոտին թեթև նշանին վրա յանկարծ խոր ու անբիծ լառտիւն մը փուեցաւ այդ երիներանգ բաղմութեան հաղարաւսր գլխուն վրա :

Նախ ջութակ մը դողդողաց կամաց, երկրո՛րդ մը, երրո՛րդ մը, վիտոնը քովէն բողոք մը նետեց, և աղեղներու ամրողջ անտառ մը դողդոջուն ու կարօտակեզ դէպի վեր, դէպի վեր ըստ կրսաւ սողալ անիերջ ու անհաս տենչով մը, սիրտ ճանկառող կակիծով ու մելամաղձոտ կանչերով . . .

Սուրէն ակամայ կախեց զլուխը, ձեռքովը ամուր գոցեց աչքերը ու սիսաւ դիտել:

Ան ի՞նչ էր հոն իր աչքերուն այդ յուսահատ խառարին մէջ, որ կը խլրտէր. ձայները, այդ կապոյտ, այդ դեղնաւուն ձայնե՞րը. նայէ՛, աս մէկը կոտրած թե մընէ՛, թռչունի ամենի կոտրած թե մը, որ կը թիրառ ու կ'ուզէ զուրս այդ ցածի մածուցիկ նիւթեղ խաւարէն, դուրս ու վեր. իսկ հո՞ն ձեռքեր են, որ պարապին մէջ ամեն կողմ կը կառչին բռնելու, ձգւելու, հասնելու խարխափումներով. առգին ոտք մը, քաղած, հողին երեսը երկար քալած ոտք մը, որ չդայնոտ շարժումներով իր վրայի անհունին մէջ կուռան մը կը փնտաէ, որ յենւի ու ելնէ վեր քիչ մըն ալ վերջապէս դէպի վեր. անցին լանջ մը կիսառքող, որ կուռի ու կ'իջնէ հեռաւոր ու

անրջոտ աչխարհներու այրող կարօտովը. հապայն զոյգ մը խոչոր աչքերը, որ թանձր խաւարի խորունկ խորերէն անթարթ ու սեեւուն կը նային վեր ու կը սպասեն, առանց հաւատքի, առանց յայսերու, բայց կը սպասեն ու կը սպասեն . . .

Վերջին ագգորդ մը գուրս սահեցաւ գայթիգայթ ջութակի մը կուրծքէն, թուլցաւ, մարեցաւ ու ինկաւ . . . Միահամուռ բարբարոս ծափերու յորդ ալիք մը խկոյն ողողեց սրահը ուրիշ ու տարաւ ամեն երազ, ամեն թրթիու:

Սուրէն ծանր շարժումով մը բացաւ դէմքը, նայեցաւ չուրջը, նայեցաւ իր մէջը և զգաց ծանր զգացում մը, որ նստեր էր կրծքին, ուսերուն ու կը ձնէր:

— Է՛, փձացուցիր, իրիկունս, — բարկացաւ ընկերոջը վրան. - Մարդ կատարեալ հիստերիկ կը դառնայ այդ խելագար ձայներուն մէջ :

Ծնկերը ժպանեցաւ, բայց ոչինչ չտուրկեց. երաժշտութիւնը սկսեր էր նորէն:

Սուրէն այլեւս ո՛չ միայն չգոշեց աչքերը, այլ ամեն կերպ ալ աշխատեցաւ, որ չլու նևազը: Իր նայւածքը ծոյլ շարժումով մը քալեց բաղմութեան ուսերուն ու զլուխներուն վրայէն ու զնաց դառաւ այն աղջկան դէմքը:

Ֆինոհին ամբողջովին ձուլեր էր երաժշտութեան: Սուրէն ոկսաւ դիտել անոր լարւած դիմագծերը և ինչքան կը նայէր, այնքան աւելի պարզ կը տեսնէր, որ անոր նուրբ ու ձիգ դէմքին բոլոր գծերը, ճակաէն, այտերէն, աչքերէն քովէն ու կծկւած չրթունքներէն վեր կը սլանային, անո՞նք

ալ վեր, միշտ վեր պատրանքներու անհուն կարօսովը, ունայնութիւններու անյաղ ծարաւովը . . .

Եւ Սուրէն յանկարծ անդիմագրելի պահանջմբ զգաց, որ երթայ, երթայ իսկոյն ու սպառէ թիրտ ձեռքով աղջկան այդ երերուն երազները ու քաշէ վար, դնէ անոր ուաքը պինդ հողին, վար:

Ալ մէկ ցանկութիւն մը միայն կար իր մէջը. որ հասնի չուտով դադարը:

Նւագը ընդհատելուն պէս ցատկեց ռաքի ու աշխուժ ու անփայթ շիտանկ գէպի ֆինուհին:

— Բարե՛ւ ձեզի, օրիորդ Ստե՛կըն:

Աղջիկը, որ դեռ զբաղւած էր բեմակ, անած ու զարմացած նայուածքով մը դիմաւորեց երիտասարդը. բայց իսկոյն զապեց ինքինքը, ժպտեցաւ, բարեւը առաւ և անմիջապէս աւելցուց սրտագին յափշտակութեամբ:

— Հրաշալի՞ էր, չ՞ վիոլոնի վերջին կտորը:

Սուրէն ալ ժպտեցաւ ու պատասխանեց կամարեալ բացսրտութեամբ:

— Դժբաղգալար ձեզի ոչինչ ըսել չեմ կրնար, օրիո՞րդ: չի հետեւիր նւագին:

— Վա՞յ, - զարմացաւ աղջիկը: - Ի՞նչո՞ւ:

— Ուրիշ երաժշտութիւն մը զբաւէր էր հողիս:

— Այսի՞նքն.

— Դիմագծերուն երաժշտութիւնը: Հպարտ ու դրաւիչ գլուխ մը:

— Միթէ, ինդաց աղջիկը կատարեալ միամտութեամբ: - Զէ կարելի, ինծի ալ ցոյց տայիք գեղեցիկ ու հպարտ գլուխը, որ ձեզի այդ աստիճան գրաւեր է:

— Ո՞չ, օրիո՞րդ, գժբաղդաբար չեմ կրնար: Ինչո՞ւ ցոյց տամ ձեզ ձեր իսկ գլուխը:

Աղջիկը նախ չըմբռնեց կարծես, բայց յանկարծ ամբողջ գէմքովը կարմրեցաւ ու իսկոյն ադգունեցաւ նորէն: Վիրաւորւած ու զայրացիուն այցեցաւ ակնթարթ մը երիտասարդի յամառ աչքերուն և սառն ձայնով մը ըսաւ լուրջ.

— Եերեցէ՞ք, պարո՞ն, ես / համոյախօսուն միւններէ չեմ ախորժիք:

Տղու աչքերուն մէջ բայց մը վառեցաւ, ընկնելու, զավելու ու խորակելու չարագուշակ բաց մը, որ իր ձայնին մէջն ալ հնչեց.

— Ասիկա ինծի համար միեւնոյն է, օրիո՞րդ: Եբբ ես բան մը կ'արտայալաւեմ, ըսել է՝ արտայալաւելու ներքին պահանջմբ ունիմ. ուրիշին ախորժիք է: թէ ոչ, ասիկա արդէն երկրորդական հարցէ: Գեղարւեստագէտի ամենէն առաջին օրէնքն է ասիկա:

— Իսկ ես զեղարւեստագէտ չեմ, պարո՞ն, կը ներէք:

— Բայց զիտութեան զինուոր մը, օրիո՞րդ: - Վրա ներաւ տղան ժպտուն: Իսկ զիտութեան զինուորի մը համար ամեն բանէ առաջ ճշմարտութիւնը լսելն է, նոյն իսկ եթէ այդ զիտունը գեղեցիկն ինը մը ըլլա: Եւ իմ ըսածս ճշմարտութիւն մըն էր ամեն բանէ առաջ:

Աղջկան դէմքին ալ ժպտիս մը ելաւ, մերամաղձառ ժպտիս մը, անեղակ մը ներող, գրեթէ մայրական:

— Աղէ՛կաղիշուք, ման այս անտ-

Խորժ խօսակցութեան վերջ մը դնելու ակընյայտնից ցանկութեամբ :

— Եկէք օրիորդ Ստե՛կըն, եկէք դառնանք բարեկամ .— բացականչեց տղան յանկարծ բոլորովին անսպասելի և այն տեսակ շեշտով մը, որ աւելի պահանջ էր, քան առաջարկ :

Աղջիկը զարմանքէն լուս մնաց վայրկեան մը, վերջը ըսաւ լուրջ ու հանգիստ .

— Բարեկամութիւնը ինքնիրենը պիտի գայ, պարո՞ն, ո՞չ թէ կանչելով :

— Իսկ ես կը սիրեմ քաղաքը յարձակումով վերցնեմ .— խնդաց Սուրէն :

Աղջկան արտայայտիչ դիմագծերը թեթև մը խոժուեցան, բայց խօստ մեղմ ու սպարզ չեշտ մը ունէր, երբ ըսաւ .

— Պարո՞ն, ինձի կը թւի, որ ձեր ընկերը հոյն ձեզի կը փնտուէ :

Ու թեթեւ դարձ մը ըրտու դէպի իր քովը նստած սեւազգեստ գիրուկ կինը, կարծես անոր բան մը ըսել կ'ուզէր :

Սուրէն կամաց մը՝ խածաւ վարի շրթունքը ու յամառ շարժումով մը մեկնեց ձեռքը ահջկան .

— Ուրիմ դեռ կը տեսնինք, օրին'րդ, դեռ իմ պատառիանս չառի :

— Երթաք բարով, պարո՞ն, պատասխանեց աղջիկը բոլորովին սպարզ ձայնով մը ու բոլորովին պարզօրէն ալ տւառ իր ձեռքը՝ կարծես ոչինչ սպատահած չըլլար :

Եւ Սուրէն չըջապատի ժխորին մէջէն ուղղւեց ցէպի իր անդը, վիրաւորանքէն խայթւած,

միեւնոյն ժամանակ ուրիշ տարօրինակ գրգիռ մը կրծքին տակ :

« Ինձի կը վոնտե՞ս : Տեսնե՞նք » կը մտածէք ան, « վոնտել » բառէն ակներև ու մասնաւոր հաճոյք մը զդալով :

— Երթա՞նք, ալ հերիք է . ես այլ ևս չեմ մնար .— ըստ Սուրէն ընկերոջը թեւէն քաշելով :

Առ իրար ետեւէ դուրս ելան որահէն :

¶.

Աչնան վերջի բացառիկ արև պայծառ օր մինչ էր : Միւնխէնի այն հազւագիւտ արևոտ օրերէն, երբ մարդ ոչ-մէկ կերպ ծածկի տակ մնալ չկրնար :

Մարգրիտ Ստե՛կըն հազիւ ազատած իր պարտաւորութիւններէն, ձեռնոցները անցնելով, արագ կ'իջնէր վար լայն սանդուղներէն, ինչ քան հնար է չուտ ազատելու համար հիւանդանոցի դեղերով յագեցած օդէն :

Իր յոզնած դէմքին աշխուժ մը կը խաղար, երբ հաւաքեց փէշերը, ես հրեց մուտքին փեղկը ու ելաւ փողոց : Բայց հազիւ էր խօր շունչ մը քաշեր /ու երկու քայլ ըրեր, որ յանկարծ ակամայ ու անդիտակից ստիպւեցաւ կանդ տոնելու :

Գէմը ճիշտ իր ճամփուն վրա, արևին բերանը, հաստ ու խոշոր սիւնին տակը կեցած էր Սուրէն :

Օրիսրդի առաջին զգացումը վախ մը եղաւ . խոր ,  
առանց որոշ պատճառի , բնազդական վախ մը :  
Եւ անհիկա մեծ ձիգով հաղիւ յաջողեցաւ աւրելու  
այդ արտայայտութիւնը իր դէմքին վրայէն , երբ  
տղան գլխարկը հանած , գլուխը խոնարհ իր հը-  
ոպարտ քալւածքավը ու աղնիւ յարդանքով մօտե-  
ցաւ . բարեկց ու ձեռքը մեկնեց :

Յուզումէն ու անակնիալէն ծնող տեսակ մը  
ուրիշ հանդիսաւոր շարժումով էր , որ օրիորդը  
ինքն ալ՝ փէշերը ձգեց ու ձեռքը տւաւ տղուն :  
Եւ միևնուն ժամանակ զիտակցեց տարտամ կեր-  
պով մը , որ իր վախի զգացումին ախորժելի հպար-  
տութիւն մը փաթթւեցաւ . հպարտութիւն մը այդ  
խրոխտ , այդ ուժեղ , այդ գեղեցիկ սեւաչւի տղան  
իր առջիւ խոնարհած տեսնելու :

— Խնծի նորէն պիտի վանտէք , օրի՛որդ . —  
եղաւ երիտասարդի առաջին հարցը , ու ժպան-  
ցաւ : — Անցած գիշեր շա՞տ էիք պատերազմական :

Սաեւկըն չի ժպտեցաւ . ցաւած նայուածքով  
դիտեց ակնթարթ մը դէմինը և ըսաւ պարզ ու  
լուրջ .

— Եթէ իրաւ ձեզի համար ինծի հանդիպելը  
արժէք մը ունի , թողէք խօսելու ձեր այդ կեղծ  
շեշտը : Ես պարզ աղջիկ եմ ու միայն պարզ բա-  
ներու ճաշակը ունիմ :

Եւ ոկաս քալելու :

— Ինչպէս թէ՝ կեղծ . — վրա բերաւ տղան  
խկայն՝ ինքն ալ անոր քովէն քալելով : — Եւ ի՞նչ  
կարիք ունիմ կեղծելու : Ներեցէք , օրիորդ , ես  
եմ ինչ որ եմ , և կը ունիմ ու կը խօսիմ՝ ինչպէս որ եմ :

Իսկ աղջիկը սպատառխանեց յանկարծ բոլորու-  
թին ջերմ , սրտանց ու խիստ , և իր հայեացքը  
հեռուն իր ճամբուն դամած :

— Ո՛չ , պարո՞ն Սուրէն , դուք ան չէք՝ ին  
որ էք , դուք ան չէք ըսկը՝ ինչպէս որ էք : Դուք  
կը ծածկէք , կը թիւրէք ձեր հոգին : Դուք ինք-  
ներդ ալ անցուտ շատ աղէկ գիտէք , որ կարծէք  
անհամեմատ աւելի , քան ինչ որ երեալ կուզէք :

Սուրէն կանգ էր առեր նորէն ու ապշած կը  
նայէր իր խօսակցի վառող աչքերուն : Կը նայէր  
ու չէր հաւտար իր ականջներուն :

Ո՞վ էր այդ աղջիկը : Ի՞նչ էր այդ աղջիկը :  
«Ղեստալուհի» . . . » վազեց նորէն մէջէն :

Իսկ աղջիկը կարծես կարդալով անոր մըտ-  
քերը՝ աւելցուց իսկոյն .

— Ես ատիկա պարզ զգացեր եմ մեր այն  
մէկ երկու թերթ հանդիպումներու ատեն , կը յի-  
շէք վերի պանսիոնը :

Անցաւ տղու առաջին ապշութիւնը , արթըն-  
ցաւ հակազդը , ուրիշ մը կը յանդգնէր մանելու  
իր հոգիին խորերը , ան ալ այսպէս տռանց այլե-  
այլութեան այսպէս պատահական մէկը , «կնկան  
մը կտորը» : Ինքն իրմով ապրող , ինքն իր մէջ  
փակւած իր հոգիին համար օտար ձեռքի մը այդ  
մերկ շօշափումը շատ էր կոշտ ու կոպիտ , այն-  
պէս որ տղան ինքպինքը զսպել չկրցաւ .

Այ , այ , այ . այդ ի՞նչ նրատիս աչքեր  
ունիք եղեր . սարսափելի է . — բացականչեց կծու-  
ծաղրանքով : Բայց ինքն ալ խկոյն ամշցաւ իր  
ըրածէն . և զգաց որ անզօր էր իր ճաղըք :

— Եթէ այս խօսակցութիւնը անախորժ է ձեզի՝ ընդհատենք. — առաջարկեց աղջիկը հանգիստ, առանց վիրաւորւելու:

— Դիմէ՞ք, օրիորդ. — ըստ տղան յանկարծ անակնկալ խոստովանանքով մը ու իր կէս-հեգնուա ժպիտը միշտ պահած. — ճիշտ է, ես սովոր չեմ եղած իմ ներքին աշխարհին մասին ուրիշներու հետ խօսելու, մանաւանդ կնոջ մը հետ, բայց ահա զարմանքով կը զգամ, որ ձեր տուած այդ պղափիկ բարոյագիտութեան դասը վերջինիերջոյ այնքան ալ անախորժ չէ ինծի, քան ենթադրել կը նայի:

— Է, թողէ՞ք. աւելի աղէկ է ըսէք տեսանեմ՝ հիմա ի՞նչ նկարելու վրայ էք. — հարցուց աղջիկը իր կանացի նրբամտութեամբը շատ լաւ գիտնալով, որ երիտասարդի սրտին ամենէն մօտիկ նիւթն էր ատիկա:

— Ա՛խ, իմ նկարելս. — ըստ տղան խորին արհամարհանքով: — Եւ մի՞թէ ձեզի համար հետաքրքիր է ատիկա:

— Կամ գուցէ ուրիշներու հետ, մանաւանդ կնոջ մը հետ սովորութիւնն չունիք նաև ձեր աշխատանքի մասին խօսելու. — կցեց աղջիկը ժամուն:

— Ճշմարիտ խօսելով՝ այդպէս է: Կնոջ հետ երբէք չդատել գործի մասին, իմ սկզբունքս է:

— Եւ ինչո՞ւ:

— Նախ որ ոչինչ չէ հասկնալու. երկրորդ ալ շատ է ձանձրալի թէ՝ անոր համար թէ՝ ինծի:

— Ուստի և կը խուսափիք ինծի հետ այդ մասին խօսելէ. — եղբակացուց աղջիկը:

— Ա՛, ձեզի հետ հարցը քիչ մը ուրիշ տեսակ է. — խնդաց երիտասարդը: — Ինծի կը թւի, որ հօտ ալ ստիպւած պիտի ըլլամ ձեզի զիջում մը ընելու, իրեւ բացառութիւն:

— Եւ ինչո՞ւ:

— Ինչո՞ւ. — կրկնեց տղան ու սկսաւ մտածել: — Այդ ինչուն ես ալ աղէկ չզիտեմ, միայն կրզպամ, որ՝ պէտք պիտի ըլլայ այդ բացառութիւնն ալ ընելու, եթէ ձեր բարեկամութիւնը քնկնել կուգեմ:

— Մի՞թէ ձեզի համար, իրա՛ւ, այդ աստիճանի հետաքրքիր է իմ բարեկամութիւնս. — հարցուց աղջիկը, կանգ առաւ ու իր մելամազնոս աչքերը ուեկոց տղու նայւածքին:

— Այս՝ չա՛տ. — պատասխանեց Սուրէն չերից ու կտրուկ աղջկան աղդելու. քաշելու, յափշտակելու խօրին պահանջով մը:

Եւ միենայն ժամանակ իր աչքերը յամառ կը դիմէին իր դէմի այդ ախուր ծաւի ծով աչքերը, այդ տեսակ մը կարծես յոզնած դիմագծերը ու իր հողիին խորերէն տրաում ձայն մը հարց կուտար յուշիկ՝ «Ի՞նչ կ'ուզես, ի՞նչ կ'ուզես դուն այդ աղջիկէն...»:

— Աղէկ. եթէ այդպէս է, և եթէ միաքերնիդ յանկարծ չփոխէք, — ըստ աղջիկը պարզ, — եկէ՞ք ինծի մեր պամսինը, Առառները ես միշտ գործի եմ հիւանդանոցը, երբեմն և իրիկունները ցամենայն դէպս չորեքչարթի ու շաբաթ իրիկունները ես տունն իմ անպայման, այդ իրիկունները առվորաբար թատրոն ու երաժշտութիւն ալ չկայ,

հանրային արժէք ունեցող ժողովներ ալ քիչ կը պատահին այդ իրիկունները։ Մէկ խօսքով։ այդ երկու իրիկունը ամբողջովին իմա է, աչքի առաջ ունեցէք, թէ չէ այսպէս փողոցի մայթերուն վրայ ինձի սպասելը չկարծեմ որ մասնաւոր յարմարութիւն մը ունենա ձեզի համար. — եղածացուց իր խօսքը զուտ կանացի յաղթական ընդգրծումը մը։

Տղան չուզեց խանդարէ անոր յաղթանակը ու պատասխանեց աշխուժ։

— Ուրախ եմ անչափ, և կ'օգտուիմ առաջիկա չորեքշաբթին։

— Իսկ առայժմ ինձի կը ներէք։ Հոս փոքրիկ գործ մը ունիմ. — ըստ աղջիկը, դէմի տունը մատնանիշ ընելուն. — Յաեսութիւն ուրեմն։

Սուրէն չհասկացաւ ձշմարիտ էր թէ՝ պատշրւակ մը միայն այդ «փոքրիկ գործը»։ Մինչ օրիորդ Ստեկըն արագ բարձրացաւ քանի մը ոսք ունդուզը, մուտքի լայն ու բաց դռան մէջէն դարձաւ ետ. զլսով թեթև շարժում մըն ալ ըրաւ ու անհետացաւ։

Սուրէն կեցած էր դեռ իր տեղը անչափ, հայեացքը դռան. ու իր մէջը, իր էութեանը խորերէն կը լսէր նորէն նոյն տրաում ձայնը, որ կը հարցնէր.

Ի՞նչ կ'ուզեմ, ի՞նչ կ'ուզեմ դուն այդ աղջիկն . . .»

Թլուխը կախած, ծանր-ծանր ճամբայ ինկաւ ։ Եւ իրա՛ւ, ի՞նչ էր իր ուզածը այդ աղջիկն։ Առաջ, պարապ մարդու զբազում, ժամանց։ Առաջ

այդպէս էր կարծեր, բայց հիմա կըզգար, որ ժամանցէ տարրեր բան մըն էր, որ այնպէս կը քաշէր իր հոգին դէպի այդ կինը։

«Աէ՞ր» անցաւ անդամ մը իր մտքէն, բայց այդ գաղափարը ունեցած ըլլայն անդամ խորին անախորժութիւն մը պատճառեց իրեն, զգւանքի պէս բան մը։ Ա՛, այդ միակերպ ու յաւիտենական կրկնութիւնը նոյն խօսքերուն, նոյն նայւածքներու, նոյն գգւանքներու ու նոյն գրկախառնութեան։ Ի՞նչ զոեհիկ, ի՞նչ կողիտ ու ի՞նչ տափակ է այդ բնազդը, որը այնպէս զարդարեր են մարդկի ամեն կարդի ու ձեր սուտերով ու ինքնախաբութիւններով։

Ո՞չ, ինքը շատօնց արթնցած է արդէն այդ միամիտ «երջանկութիւններուն երազէն ու դիտէ իրերուն իրենց իսկական անունը տալ։

Ո՞չ, Անհամեմատ աւելի արժէքաւոր, աւելի բարձր, աւելի հարազատ բան մը կըզգար հիմա իր հոգիին խորքը այդ աղջկան հետ ունեցած իր շփումէն, և մանաւանդ թա՛րմ, թա՛րմ, կարծես սարերու օգը կը չնէր իր կուրծքը այդ էակի ներկայութեանը, սարերու թարմ, ցընցող ու կաղզուրիչ օգը։

Ո՞վ էր այդ աղջիկը, այդ օտար հիւսիսի աղջիկը. օտար իր ցեղով, օտար իր տեղով, օտար իր արւեստովն ու կեանքովը։ Օտա՞ր . . . մի՞թէ օտար։

Նո՞ր էր, այս՝ այդ ամենը իրեն համար ու տարօրինակ, Այդ տեսակ ալ կի՞ն։ Կնոջ մասին իր ունեցած ամբողջ ըմբռունումը զգիլիվայր կը դառւ

Աար : Եւ գուցէ ձիշտ այդ նորութիւնը , այդ տարօրինակութիւնն էր , որ իր հոգին կը գրաւէր : Կինը այսպէս պարզ , կինը այսպէս կայուն կինը այսպէս առողջ գասո՞զ , կինը այսպէս հանգիստ վեացումներ ներչնչո՞զ : Կի՞ն , ալ ի՞նչ կին , այդ բոլորը ինքնին բացասում մըն էր կին գաղափարին :

Այս վերլուծական աշխատանքը կատարողը Սուրէնի միտքն էր , մինչ անոր զգացումներուն մէջ միւենոյն ժամանակ մեղմ ու ախորժ բան մը կը խըլրտէր ու քնքուշ պահանջ մը մօտիկ ու մտերիմ մնալու այդ նոր տեսակի հոգիին :

Բայց ինչո՞ւ : Է՞ , ինչո՞ւ . . . Մարդ ե՞րբ է ինչուները հասկցեր :

Այս եղակացութեամբն էր , որ Սուրէն դռն ու զւարթ ետ հրեց իրենց ննկարչական քափէլն գիւրաճոճ դուռը , գլխարկը անցուց ժպտալէն իր դէմը վազող քէլներուհին չէկ դլուխը . և առանց աղջկան ծիծաղին ու կատակին ուշ գարձներու , գնաց իրենց սովորսկան մարմար սեղանին ծայրը ու վերցուց առաջին հանդիպած ամսագիրը :



Երբո՞րդ թէ չորրորդ չարաթն էր արդէն , որ Սուրէն ամեն չորեքաբթի , իրիկւան մութը կոսիսելուն պէս , ժամացոյցի մը ճշդապահութեամբ կը զարնէր օրիորդ Ստեկլնի բնակարանին դանդը :

Ճերմակ գդակին ու ճերմակ գոդոցին մէջ կաղապարւած երիտասարդ սպասուհին բարեհաճ աշխուժով մը և խորհրդաւոր ժպիտով կը վազէր իսկոյն իմաց տալու « օրիորդին » « պարոնի » դալուսովը :

Սենեակին դռան կը հանդիպէին երկուքը իրարու և առաջին իսկ անգամին շա'տ պարզ կերպով , շա'տ բնական , կարծիս հինաւուրց ծանօթներ : Առանց պաշտօնական յառաջարաններու , առանց անպաշտօն ծէգծէգումներու , բաց ու սիրալիր , կարծես վաղեմի ընկերներ :

Քիչ մը ետքը սպասուհին կը բերէր թէլի պարագաները , կը դնէր սեղանին ու կը հեռանար : Հիւրն ու սենեակի տիրուհին կանցնէին սեղանի երկու կողմը , որուն վրայի փոքրիկ լամպը իր ահագին դեղին լուսամիտովին տակէն վարար լոյս մը կը յորդէր իր անմիջական մօտիկ տարածութեան վրայ , սենեակի մնացած մասը ախորժ կէսամութի մը մէջ թողնելով :

Մէկ ձեռքով թէյին գաւաթը բանած, ազատ ձեռքով ալ բժշկական-դիտական թերթերուն ու հատուններուն կէս-բաց էջերուն հետ խաղալով՝ Սուրէն ու Ստեկըն կըսկսէին խօսելու:

Խօսելու . . . Զէ. ատիկա սովորական խօսիլ չէր, հեղեղ մըն էր ատիկա:

Իրենց անհատական անցեալն ու ներկան, իրենց հակումները, գերասիրութիւնները. Գին ու հայ ժողովուրդներու վիճակը ձգումներն ու մաքառումները. կեանքի. գոյութեան ու մանևան յաւէտենական անխափան հարցերը. հանրային հոսանքներու և կուռակցութիւններու գնահատումներու ձտումը. արւեստի, գիտութեան ու փիլիսոփայութեան կնճիռները. բոլո՞ը, բոլորը իրարու չիւտած, իրարու հետ ու իրար մէջէ խօսքի կուզային, տեսակ մը տեսդու շտապով՝ ամեն բան բաելու, ամեն բան խօսելու, ամեն հարցի մօտենալու:

Տարօրինակ ու անդիմադրելի մրցում մըն էր ատիկա իրարու առաջ իրենց ներքինը թափ տաշըն: Կարծես երկուքն ալ տարիներով ո՛չ մարդէին տեսած, ո՛չ խօսած:

Այսպէս նոր ու զարմացք էր այս բոլորը Սուրէնի համար, որ ինքն ալ չը զիներ ինչպէս, հուսանքի մէջ ինկած, կ'երթար: Խննթ ու տարտամ մտածումներ, որ ո՛չ-մէկուն չէր ըսեր, ներքին նուրբ ու անձնական գաւումներ, որոնց մասին ո՛չ-ոքի հետ չէր խօսեր, ինքնին կուզային իր լեզուին ծայրը, ինքնիրենին կըսւէին: Բնադրական, տարերային բան մը կար այդ խօսակցութիւններուն տակը:

Եւ ճիշտն ըսելով՝ ատիկա խօսակցութիւն ալ չէր, այլ անվերջ կոփւ մը, մշտառե վէճ մը, որովհետեւ գրեթէ բոլոր կէտերուն մէջ տրամագըօրէն իրարու հակառակ կարծիքներ կը պաշտապանէին երկուքը:

Աղջիկը՝ աշխատանքի պաշտամունքով, մնանըրւիրութիւնն ու գութը կեանքի հիմքը ընդունող լաւատես մը, իտէալիստ մը: Տղան՝ նիցէեան հովերով, ուժն ու բէալիզմը կեանքի հիմքը բռնած, ուրիշ ամեն բան հեղնող հոգի մը:

— Զարմանալի՞ է, — կը բացականչէր աղան: — Դուք էք բժշկուհին և ե՞ս պէտք է ձեր առևշեր դարմինողմը ջատագովեմ:

— Զարմանալի ոչինչ չկայ. — կը պատասխանէր աղջիկը: Որովհետեւ գուք գիլիետանտ մըն էք գիտութեան այդ թէօրիներուն մէջ, իսկ իմ մասնագիտութիւնս է ատիկա: Զարմանալին ա՛ն է, որ դուք գեղարեւստի մարդ մըն էք, և ե՛ս պէտք է ձեզի գութը քարոզեմ:

— Զարմանալու ոչինչ չկայ. — կը նմանցընէր աղան իր խօսւածքը աղջկա արտայայտութեան ձեին: — Որովհետեւ գուք գիլիետանտ մըն էք ուրիշներու հոգին ու անոնց շարժառիթները բժըրընելու գործին մէջ, իսկ իմ մասնագիտութիւնս է ատիկա: ուրիշներու հոգին մանելը: Դուք կին էք՝ մերկութիւնները տեսնել չէք սիրեր. իսկ իմ արեւստ մերկութիւնները կը փնտաէ, ըլլամարմնի ըլլա հոգիի:

Երբեմն աւելի ոռը ձեւ կ'առնէր այդ երկուու առեք փոխադարձ քննադատութիւնը:

Զեր այդ բոլոր խօսածները տրամաբանական սառն մարզանք է միայն, կամ սովորվի դատութիւններ, ատոնք ձեր հոգին չէ, որ կուղան. — կը կարէր յանկարծ զէնք օրիորդ Ստե՛կըն:

— Իսկ ձեր ըստածները կանացի զգայնութիւն է միայն և կամ բարի մամիկներու ներշնչած նախապաշտումներուն մնացորդը, ատոնք ձեր բանականութենէն չէ, որ կը բլիին, — դէմ կը նետէր Սուրբէն հատու:

Ու կը ինդային երկուքով, ակընթարթ մը լուռ կը նայէին իրարու ու խօսքը կ'առնէր նոր ընթացք, վիրաւորանքի և ո'չ-մէկ նշոյլ: Որովհետեւ անոնք օր օրի աւելի պարզ կըզգային, թէ ի՞նչ աստիճան նման էին իրենց հոգիները իրարու, անոնք օր օրի աւելի պարզ կը գիտակցէին, թէ իրենք իրարու հետ չէր, որ կը կռւէին. այլ ամեն մէքը իր սեփական հոգիին հետ էր, որ կը մաքառէր:

Օրիորդը գեռ նոր էր ապրեր ու անցեր րիտուժի պաշտամունքին այն բնական աստիճանէն, որ անխուռափելի է ամեն հասունցող մտքի համար, ան գեռ նոր էր զուրս եկեր այդ ըմբըռնութեներու պայքարէն ու խօր պահանջ մը կըզգար իր նոր համոզումներու վրա վերջնապէս ամրանալու:

Մինչ երիտասարդը խուլ կերպով կը հասկըսար, որ ինքն ալ, ալդ աղջկան պէս, ճակատագրքորէն պիտի գար ու պիտի հասնէր անոր աշխարհայեացքին, անոր ալարտիդմին:

Գեռ աւելին, կարծես անիկա կըշտապէր, որ

չուտով հասնի այդ յենակէտին. կարծես այս լուր վէճերն ու կոխւը ճիշտ ատոր համար էին, որ աղան ինքը միանքինքը համոզէր, որ յաղթէր իր մէջը տիրող տեսակէտներուն, այդ իր «սովորվի» համոզումներուն, ինչպէս օրիորդը կ'անւանէր:

Այս, ինչպէս կ'ուզէր, որ նորէն կարող ըլւար դառնալու իր պատահութեան երազներուն, իտէալներուն, յափշտակութիւններուն, որոնք ատեն մը թե կու աային իր հոգիին . . .

Բայց ինչքան աւելի խոր կը ցանկար, այնքան աւելի կամրչնար իր այդ բնազդական ծարարաւէն, իրեւ նահանջ մը, իրեւ փոքրոգութիւն, իրեւ սանտիմէնտալիզմ, և այնքան ալ աւելի յամառ կը դիմադրէր, այնքան ալ աւելի յամառ չէր ուզեր խոստվանի:

Առաջին անգամ իր հպարտութիւնը գայթեցաւ, երբ ուշ գիշերին, փողոցը, մինակ, վերակուին օձիկին տակը կծկւած, օրիորդ Ստե՛կընի բովին իր բնակարանը կը դառնար.

«Ի՞նչ բազգաւոր է այդ աղջիկը. — բացականչեց յանկարծ իր հոգիին մէջ: — Ի՞նչ բազգաւոր են բոլոր անոնք, որ հաւատք մը ունին: Հաւատք ապագային, հաւատք մարդկութեան, հաւատք այն բոլոր «աղնիւ» բաներուն, հաւատք իր դերին, իր գործին, հաւատք իտէալի մը . . .»:

«Առա կուռքեր են, սուտ ու հնոտի»: — կը դիմադրէր մէկը հոգիին անկիւնէն:

«Թող ըլլա՛ սուտ, թող ըլլա ինքնախարութիւն. ատոնք են սակայն ամենէն աղւոր բաները եւ շիտակ կ'ըսէ այդ աղջիկը՝ առանց այդ «աղ-

Նիւ» պատրանքներուն ի՞նչ բան է կեանքը, ի՞նչու է կեանքը» :

Ուշ աշնան գիշերէն նուրբ ու ասղնառող անձրեւ մը կը մաղւէր վար : Եւ Սուրէն դդաց, որ նուրբ ու ասղնառող անձրեւ մըն ալ ոկաս մաղւ էիլ իր հոգիին մէջ : Նուրբ ու ասղնառող կարօտ մը ստեղծելու, արատաղրելու...»

Ակամայ ոկաս հաշւել՝ ինչքան ինչքան ժամանակ էր, որ չեր աշխատած, ամբողջ վերջին տարին. եթէ բան մըն ալ նկարեր էր, նկարե՛ր էր պրձինը, ո՞չ հոգին :

— Է, շան աղջիկը ինձի խելքէ հանէ պիտի. — բացականչեց յանկարծ զայրոյթով ու յանիւ :

Մոթին մէջ ոտքը դոփեց դետին ու քայլերը արագացուց՝ այդ յիմարութիւններուն վրա ալ չմտածելու որոշումով :

Իսկ անձրեւ նուրբ ու ասղնառող կը մաղւէր ու կը մաղւէր, տեսակ մը ծածուկ ու յամառ, թէ ուշ աշնան դիշերէն, թէ՛ հոգիին խորերէն...



Ցուրտ ու յամառ հով մը կը կաղկանձէր օրիորդ Ստեկընի լուսամուտին տակը ախուր ու միալար :

Մինչ նոյն լուսամուտի թանձր վարագոյնեւ րուն ետևէն ներս կը սահէր մոթը և արդէն իսկ արիեր էր սենեակի խոր անկիւններուն :

Անկողինը, գրասեղանը, զարդի սեղանը — բոլորը արդէն փաթթըւեր էին թանձր ու թափանցիկ գորչ քողով մը :

Միակ աղատ ու պայծառ կէտը վառարանն էր, որու բաց գունակէն ժիր բոցերուն կարմիր ցոլքը ինկեր էր զւարթ լայն շեշտով մը գետնի գորդին :

Եւ ճիշտ այդ շերտին մէջ, կրակին դէմ, ամազող հառակավը փաւեր էր օրիորդ Ստեկըն ձիգ ամուսին ու աշքերը գամած կրակի սոկի կտորներուն՝ կլսպասէր :

Լուեցաւ դռան զանգը : Օրիորդը իսկոյն ուղղուեցաւ, արագ ակնարկ մը նետեց շուրջը, ու ձեռքերը բնադրորէն բարձրացան մազերուն թեթև յարդարանք մը տալու, բայց իսկոյն զսպեց ինքը բնագինը ու կանգ առաւ .

«Ի՞նչո՞ւ : Ո՞չ : Պէտք չէ կոքէտութիւն» :

Միւնոյն վայրկեանին գիտակցեց սակայն, որ այդ ինքը զսպեց զսպեց էր տարօրինակը, իսկական կոքէտութիւնը :

— Երևի այսօր ինծի չէիք սպասեր .— Ինչեց Սուրէնի աշխուժ ձայնը, սենեակի դուռը բացւելուն պէս :

— Բնդհակառակը, հաստատ գիտէի՝ որ գայիք պիտի ու կրսպատէի .— խոստովանեցաւ աղջիկը շիտակ :— Նստեցէք, ինդրեմ :

Ու ազատելով ձեռքը տղու ամուր բռունցքէն՝ գնաց դէպի գրասնեղանը լամզը վառելու :

— Ո՛չ, օրիո՞րդ, մի՛ վառէք, ևս շատ կը սիրեմ վառարանին լոյսը .— ինդրեց տղան մըտերմօրէն :

— Ես նոյնպէս .— պատասխանեց աղջիկը կարծես ուրախացած :— Այ, կէս ժամ մը կայ, նստեր եմ դէմք ու կը մտածեմ :

— Բնակա՞ն է : Օրւայ լոյսին տակ ամեն ինչ շատ է պազ ու տափակ, ուրիշ բան է կեանքը վառւող կրակի մը բռցերուն մէջէն : Հո՞ս արդէն դուն ես Աստեածը . նստէ՛ ու ստեղծէ՛ աւելի խորը ու աւելի գեղեցիկը, քան ինչոր կրցի է ստեղծել մեր ալեսորը :

— Այ, նկարեցէ՛ք, նկարեցէ՛ք ձեր երես կայած այդ աշխարհը, այդ աւելի վերի՞ն, աւելի գեղեցիկ աշխարհը .— բացականչեց աղջիկը, յանհարծ ամբողջ դէմքը տղուն գարձնելով :

Այն առափճանի ջերմ ու սրտագին շեշտ մը կար այդ խօսքերուն ու այդ նայւածքին մէջ, որ Սուրէն ակրնթարթ մը անշարժ մնաց ու չիմացաւ ինչ պատասխանէ : Իսկ աղջիկը, կարծես ամբոցած իր այդ ոգեսրութենէն՝ աւելցուց աւելի մեղմ ձայնով մը, կարծես նախորդ տպաւորութիւնը թուլցնելու համար :

— Իրա՛ւ կ'ըսեմ, պարոն Սուրէն, ինչո՞ւ չէք նկարեք : Քիչ մը առաջ ալ նստեր էք հոս մինակ ու կը խորհէի՝ ով գիտէ, ինչքա՞ն, ինչքա՞ն գեղեցկութիւններ ունիք ձեր գեղարւեստագէտ հոգիին խորքը . . .

— Ինչքա՞ն, ինչքա՞ն որ մարգրիսներ ծովուն յատակը .— կատակեց Սուրէն քմծիծաղ :

— Ո՛չ, ինդրեմ, լուրջ խօսինք .— ըստ աղջիկը աղաչող շեշտով մը :

— Ես ձեղի հետ մի՛շտ լուրջ եմ խօսեր, օրիո՞րդ, — պատասխանեց տղան ծանր-ծանր ու տեսակ մը մելամաղձուտ :— Եւ դուք մի՛ակ կիննէք, որուն հետ ես լուրջ եմ խօսեր կեանքիս մէջ : Տեսէ՛ք, այս վայրկեանիս ալ եկեր եմ ձեր մօտը նոյն այդ հաճոյքը վայլելու, կնոջ մը հետ լուրջ խօսելու հաճոյքը :

Խիստ նուրբ, ախորժելի զգացում մը վազեց աղջկայ ամրող մարմնովը : Ու այդ մարմինը կարծես օկուաւ թեթևենալ, ոտքերը կարեցան գետնէն, և այլ եւս չէր գիտեր աղջիկը թէ ինչ կ'ըսէր, կ'ըսէր՝ ինչ որ իր հոգիէն կու գար :

— Աղէ՛կ, Դէ՛, ուրիմն լսեցէ՛ք այդ կնոջ լուրջ խօսքը՝ դուք պէտք է աշխատիք, կը հասկընա՞ք, դուք պէտք է ստիկա է ձեր միակ փրկութիւնը : Դուք պէտք է ստեղծէք, պէտք է որոնէք, պէտք է վազէք շարունակ այդ գեղեցկութիւններուն ետելէն, որ ձեր էութեան խօսքը կ'ըզգաք : Դուք սիծ էք, երբ այդ վազքին մէջն էք, երբ կանգ կաննէք՝ ալ ոչինչ մըն էք ձեր աչքին, և ձեր այդ ներքին զգացումը

խեղեկու համար կը ծաղրէք ձեզի, կը ծաղրէք  
ձեր հոգիին սըրբութիւնները, դուք պէտք է ըս-  
տեղծէք, դուք պէտք է վազէք շարունակ. կե-  
նալը չարիք մըն է ձեզի, ձեր միակ կոչումը աշ-  
խատանքն է, Այս վայրկեանին որ ձեր հոգիին  
լարումը կը թուլայ՝ դռեհ կութիւնն է, որ ձեր  
շուրջը կըսկսի: Դուք պէտք չէ որ դռեհանաք.  
դուք պէտք է միշտ վե՛ր, միշտ վե՛ր, հորիզոնէ  
հորիզոն, նոր ճիգերէ նորագոյն ճիգեր: Զեր հո-  
գիին այդ անլիերջ ձգտումն է ձեր ամենէն մեծ  
գեղեցկութիւնը, ձեր հոգիին ամենէն աղւոր  
կողմը: Եկարեցէք ձեր այդ ձգտումը, ձեր այդ  
ծարաւը, ձեր խարիսափումները, ձեր երազները...

Գլուխը քիչ ծուեր էր դէպի ձախ, այսպէս որ  
կրակին ցոլքը ինկեր էր գլխուն ետևէն ու խրեր  
էր աղջկան աջ ականջին վրա յորդող մազերուն  
խուրձին մէջ ու հոն հրդեհ մըն էր բարնկցուցեր.  
մինչ դէմքը մնացեր էր մութի մէջ, քիթն ու  
շրթունքները հազիւ կ'որոշէին. ատոր փօխարէն  
շեշտւեր էր աչքերուն խորութիւնը, որուն մէջ-  
տեղը նայւածքը կը վառէր, բայց ո՛չ, նայւածք  
չէր ատիկա, այլ հոգիի կայծկըլտուն կտոր մը,  
որ աղջկան ներքին խորունկ մութերէն դուրս կը  
ցայտէր կենսաթրթիս ու խորհրդաւոր:

Տղան անյագ ու անթարթ կը դիտէր բոցերու  
բերանն ինկած այդ գլուխին ու այդ աչքերը, կը  
դիտէր՝ իր ամբողջ էսութիւնը տեսողութեան մէջ  
հաւաքած ...

Կէս գիտակից, կէս բնաղդական ճիգ մըն էր  
ատիկա, հոգեկան բուռն ճիգ մը պինդ բռնհլու

այդ նայւածքը, խորը դրոշմելու իր մտքին մէջ,  
որ ալ երբէ՛ք, երբէ՛ք չմոռնայ, Կարծես, երկա՛ր,  
երկա՛ր ժամանակէ ի վեր իր որոնած մէկ քանն  
էր, որ գտեր էր, անգին, անգնահատելի բան մը:  
Եւ դր այդ յափշտակութեան մէջէն, կարծես  
հեռաւոր հեռուներէն կուգար, կը հասնէր իր գի-  
տակցութեանը աղջկան քրմուհիի մը պէս արտա-  
սանած բառերն ու շնչտերը: Զէ՛, ատիկա աղ-  
ջիկը չէր, որ կը խօսէր, ատիկա իր հոգին էր,  
որ կը խօսէր, իր սեփական հոգին:

«Վեստալուհի . . . » շշնչեցին յանկարծ շըր-  
թունքները, գրեթէ անգիտակից:

Սղջիկը յանկարծ ուշքի եկաւ. զգաց անոր  
դիտելը, զգաց ինքզինքը և ինք ալ չգիտէր ինչ-  
պէս, բայց մէկէն պարզ ըմբռնեց, որ լամպը վա-  
ռել էր պէտք,

Խարիսափեց, դողդողուն ժատներով գտաւ  
լուցկին, վառեց ու երկար չարչարւելով հազիւ  
կրցաւ լամպին շիշը կարգի բերելու: Եւ երբ նո-  
րէն ետ դարձաւ ու աչքը նետեց Սուրբէնին կող-  
մը, տեսաւ որ ան գեռ անշաբժ նստած էր իր  
ցած աթոռակին. միայն հիմա երկու արմուկները  
դրէր էր ծունկերուն և երկու ձեռքով պինդ  
ծածկեր էր դէմքը:

Ծանր քայլերով մօտ եկաւ, կեցաւ քիչ մը  
հեռուն և գորովանքով սկսաւ նայիլ անոր գըլ-  
սուն, մազերուն, ուսերուն: Նայեցաւ լուռ ու  
երկա՛ր, երկա՛ր: Եւ վերջապէս ըստ զգուշ ու  
կամաց, կարծես արթնցնելէ վախնալով.

— Լամպին լոյսը երկի ցաւցուց աչքերնիդ:

Սուրէն դանդաղ բարձրացուց գլուխը, զարմանքով դիտեց շուրջը, աղջկան լուսաւորւած կերպարանքը ու խոր պահանջ մը զգաց այն կորութած միջութեան, խոր պահանջ մը մենութեան:

Յատկեց ուրքի և դեռ կէս մը իր մտածումներուն մէջ՝ ըստ:

— Ուրեմն վաղը առտու կու գաք աշխատանոց:

— Աչխատանո՞ց: Ինչո՞ւ:

— Կ'ուղեմ աշխատիմ: Կ'ուղեմ նկարեմ ձեր գլուխը:

— Իմ գլո՞ւխս, — ապչեցաւ աղջիկը:

— Այս, չէ՞ որ կըսէիք նկարեմ՝ հոգիիս խորէն: Վաղը առտու կու գաք աշխատանոց: Մի զախնաք, երկար չեմ չարչարեր ձեզի, բայց քանի մը անդամ պէտք է որ նստիք:

Բաղդաւորութեան ու հպարտութեան խենթու անդուսպ ալիք մը խուժեց յանկարծ աղջկան կործքը: Եւ ան իր մոլար հայեացքովն ու կըուանը կորուսած մարմնովը աւելի գինովի էր նըման, երբ պատասխանեց.

— Ա՛յս, իմ գլուխս: Մի՞թէ աւելի յարմար ու արժէքաւոր բան մը չէիք կրնար ընտրեր: Բայց յանենայն գէսլս, քանի որ ատ է ձեր ցանկութիւնը, իմ գլուխս... իմ գլուխս ձերն է ամրողովին:

— Աղէ՛կ, իսկ հիմա ներեցէ՛ք ինձի, պէտք ունիմ առանձին ըլլալու:

Սուրէն ջերմ սեղմեց երկու ձեռքով աղջկան դողդուն աջը, կամաց մը ծուեցաւ, դպցուց ըլլըթուներուն ու նետեցաւ սենեակէն դուրս:

Զիւնը անդադար կու գար, հանդա՛ր ու միապաղա՛ղ: Շուրջը՝ ամբողջ գաշար, ճամբան հովանաւորով ծառերը և հեռուն ծառերու բուներուն մէջէն երևցող քաղաքը, ամեն-ամեն բան յոփիկ ու հանդարտ կը մտնէր ու կը թաղւէր այդ թափող յամառ ներմակութեան տակ:

Սուրէն գլխարկը քաշած ճակախն, գաւառնը թեին տակ ու ձեռքերը գրպանը, կը քաւէր, կը քալէր խիստ զանդաղ ու խիստ հանդիստ կանոնաւոր քայլէրով: Երկար շրջելէն առաջացած թարմ ջերմութիւն մը գրկեր էր մարմնը, խոկ թափող հատիկներու օդին մէջ փուած կիտաւոր վարագոյքը կեղբոնացում կուտար անոր մտքերուն:

Առանց նշմարելու մտեր էր արդէն քաղաք: Եէնքերը հեազնեաէ եկեր շարւեր էին զիւղական լայն ծառուղիին երկու ափը ու վերածեր էին փողոցի, երբ յանկարծ մէկը ետեւէն զարկաւ երիտասարդի ուսփին:

— Բարե՛ւ, Սուրէն, ի՞նչ գործ ունիս քաշաքի այս մասերը:

— Հա՛, դո՞ւն ես, — եղաւ չոր պատասխանը. Ան զժգոն էր, որ իանդարեր էին իր մենութիւնն ու խոհերը:

— Քեղի՛ կը հարցնեմ՝ ի՞նչ գործ ունիս այս կորմերը:

— Ա՛յսպէս, դացեր էի մեծ ճամբով, ախորժեիլի է ձեւն տակ պատիլը:

Մաքս միացաւ ընկերոջը, ծխատուիին մուիր առատ արձակեց բերնէն ու ըստ:

— Իսկ երէկ գիշեր պարահանդէսը քեզից եր-  
կար կըսպասէինք; Իդուր չեկար, շատ ուրախ ժա-  
մանակ անցաւ:

— Ի՞նչ պարահանդէս, հարցուց Սուրէն կար-  
ծես բոլորպին ակամա ու անտարբեր:

— Ի՞նչպէս թէ, Լուլուի՛ պարահանդէսը:  
Մի՞թէ չգիտէիր:

— Հա՛, իսկապէս, տամնը՛ւթը, այսօր  
տամնըինն է, չէ՞ւ սպասարիսանեց դանդաղ ու  
ծանր, զըլխուն մէջ կարծես դժւար հաշիւ մը  
ըսելով.

Մաքս յանկարծ կանդ առաւ ու բռնեց ընկե-  
րոջը թեւը:

— Ինձի նայէ՛, տեսնեմ; Ա՛յ տղայ, դուն  
կա՛մ սիրահարւած ես, կա՛մ հիմնովին հատեր է  
ձեռքիդ դրամը:

Սուրէն կէս մը արհամարհանքով, կէս մը  
հեղնանքով քաշեց թեւը, աղատեց անոր ձեռքէն  
և մատովը կողմնակի փողոց մը մատնանիշ ընելով՝  
բսաւ լուրջ.

— Այդ փողոցը շիտակ կը տանի քաղաքի  
կեդրոնը, երթաս բարո՛վ:

— Իսկ եթէ գերադասեմ քո՞ւ բռնած փողոցդ:

— Այն ատեն կը ինդրեմ գտնէ, որ պարա-  
հանդէս, դրամ, սիրահարութիւն ու այդ կարգի  
բոլոր աշխարհային տափակութիւններդ պահու  
քեզի:

— Եւ մտնենք, այսպէս ըսած, մտքերու  
տաճարը:

— Այո՛, մտքերու և արւեստի:

Մաքս քովընտի նայւածք մըն ալ նետեց ըն-  
բոջը ու յանկարծ հարցուց.

— Արդէն նկարի՛ր ես, թէ՛ դեռ նոր է ձեւ  
առնելու վրա:

— Նկարեր եմ:

— Ե՞րբ:

— Երկու շաբաթ է ատով եմ զբաղւած:

— Բոլորովին աւարտա՞ծ:

— Ո՞չ, դեռ աշխատանք ունի քիչ մը:

— Ի՞նչ բան է:

— Օր մը եկուր՝ տես:

— Երթանք հիմա, անմիջապէս:

— Երթա՞նք:

Եւ առժամանակ մը կը քակէին լուռ ու քով-  
քովի՛, ամեն մէջ կը իր մտածումներուն մէջ: Ետքը  
Մաքսը սկսաւ երկար ու տաք - տաք քննադատել  
յայտնի նկարչի մը վերջին գործը: Սուրէն հազիւ  
կը լսէր ականջին ծայրով:

Երբ հասան և երբ բարձրացեր էին իր աշխա-  
տանոցին դռան առցեւը, Սուրէն հանեց բանալին  
գրպանէն, բացաւ դուռը, ինքը ետ քաշւեցաւ ու  
սրբազն արարողութիւն մը կատարողի ծաղրածու  
լրջութեամբը ըսաւ՝ մատնանիշ ընելով ներսի մութը.

— Հանէ՛, մա՛րդ, գլխարկդ ու կրկնակօչիկ-  
ներդ և մտի՛ր անմահներուն բնակարանը:

— Բայց քու անմահներուդ բնակարանը ցուրտ  
է բաւական... նկատեց Մաքսը ներս մանելուն պէս:

— Այո՛, մահկանացուներու համար... մպտե-  
ցաւ Սուրէն ու աւելցուց... Ա՛յ, նկարը, դուն  
հրձէ՛, մինչեւ որ ես ատքուշանս վառեմ:

«Անորուշանը» սիրուն ու փոքրիկ երկաթ վառարան մըն էր, որուն առջեւը և չոքեց Սուրէն՝ դրալանէն լուցկին հանելով :

Իսկ Մաքս լայն աշխատանոցին նկարներուն ու խառնաշփոթութեան մէջէն անցաւ խորքը, ուր տղու մատնանիշ ըրած եռուսանիին վրա դրւած էր նկարւած կտաւը :

Ապակի պատին կանանչ վարագոյները դոց էին, միայն մէկ կողմէն կ'իյնար լոյսը նկարին վրայ, տեսակ մը աւելի սուեր, քան լոյս տալով :

Մաքս կեցաւ նկարին առջեւ ակնթարթ մը, ետքը քայլ մը ես քաշւեցաւ, քայլ մըն ալ, մէջքը գէմ եկաւ սեղանի մը ծայրին, յենւեցաւ այդ ծայրին ու մնաց անշարժ :

Հուազ լսեցաւ վառարանի ուրախ ու ախորժ ժելի ձթճթոցը : Եւ Սուրէն ձեռքի Փորին թափ տաւ լուռ մօտեցաւ ընկերոջը, ունքերը կիտեց և անոր բռնած դիրքէն ինքն ալ սկսաւ դիտել իր նկարը :

— Դէ, նայինք հիմա, ի՞նչ պիտի խօսի նաւինձը . . ըստ վերջապէս Սուրէն ձեռքը ընկերոջը ուսին դնելով :

Մաքս աչքերը նկարէն հեռացուց, դարձաւ Սուրէնին ու հազիւ լսելի ձայնով արտասանեց .

— Հիանալի՛ է :

— Ասիկա ես զիտեմ . . . վրա բերաւ տղան ժպտուն : — Ուրիշուշ .

— Բայց հիանալի բան է ասիկա, Սուրէն, լացականչեց տղան այս անգամ բարձր ձայնով : — Կը չնորհաւորեմ բոլոր սրապն, — աւելցուց իսկայն ամուրամուր ընդերոջ ձեռքը թութւելով :

— Շատ ալ աղէկ կ'ընես, — կատակեց Սուրէն :  
— Ասիկա քու գլուխագործոցն է . . վրա բերաւ մաքս ջերմ շեշտով մը ու աչքերը նորէն նկարին գամած :

— Ալ ինչո՞ւ կ'անիծես : Ես դեռ զէնքերս վար չեմ գրած :

— Բայց կը խօսին, է, կը խօսին այդ աչքերը . . և ի՞նչ խոր, ի՞նչ խոր, ի՞նչ կարօտ կայ մէջը, ի՞նչ նուրբ արտմաւթիւն :

— Մեր Արևելցիի հողին անվերջ միսացող կարօտ մըն է միշտ և նուրբ ու հաշտ արտմաւթիւն մը . . . պատասխանեց Սուրէն երազկոս ու արգէն բոլորովին լուրջ :

— Ի՞նչ ես դնելու նկարիդ անունը . . կարօտ :

— Անո՞ւնը : Զգիտեմ, Բան մը կը զնեմ :

— Բայց ի՞նչ ես ուզեր որ նկարես :

— Ուզածս . . . ուզածս . . . — կմկմաց Սուրէն մտածկոս և յանկարծ վրա տւաւ . . . ես ի՞նչ զիտեմ իմ ուզածս : Տենչ մը զուրս զալու աշխարհայինէն ու մարմնեղինէն, սովորականէն ու պայմանականէն . . որոնում մը աւելի աւելի մնայուն, աւելի արժէքաւոր նոր բան մը, բուռն կարօտ մը երազանքի ու յափշտակութեան, այդպէս ալ խորին պահանջ մը կոնջ մէջ նոր գիւտ մը ընելու, քան անոնց մարմինը, քան անոնց ծարաւը, քան անոնց սէրն ու ունայնամառութիւնը . . այդ բոլորը ամեն կին ունի, և ճիշտ ասիկա է, որ կը կազմէ կինը . . իսկ ես կ'ուզէի կոնջ մէջ աւելի ինոր բան մը, աւելի բարձր ու աւելի ապնիւ, քան կինը : Այս, այդ աղջկան հոգիին խորքը, այդ այդ աչքե-

րուն մէջ կը պլալայ այն կայծը, որ ես կը փնտը-  
ռեմ. ինչ որ նշմարեցի, ան ալ առի կտաւին.  
անո՛ւնը, ես ի՞նչ գիտնամ անունը:

Նկարի առաջին տաք տպաւորութիւնը արդէն  
անցեր էր Մաքսի վրայէն. հիմա աւելի սառն կը  
նայէր սկատկերին ու սաեղծողին, պէտք մը կը  
զգար ողոքելու իր մէջ խրառող բնական նախանձը  
և հասկցնելու թէ՛ ինքինքին, թէ՛ դիմացինին,  
որ ինքը աւելի վերն է ու աւելի վերէն ալ կը  
նայի այդ բոլորին վրայ:

Լոէ՛, տղա՛ս,— դարձաւ յանկարծ ընկե-  
րոջը հապարտ շեշտով մը ու կատակող հեղինակա-  
ւորութեամբ.— Ճակատադիրը անողոք է. բոլոր  
բէալիստները վերջը պէտք է դառնան իտէալիստ,  
ինչպէս որ ամենէն թունդ իտէալիստը վերջը-  
վերջը պիտի գայ ու դառնայ բէալիստ։ Կինը քեզի  
համար մինչեւ հիմա եղեր է սիրուհի-տարիուհի,  
ուրեմն անհրաժեշտօրէն ամկէ ետքը պէտք է պա-  
հանջես, որ խեղճը դառնայ դիցուհի ու մուզա-  
այսինքն ճիշտ այն պաշտամունքը, ինչ որ կ'երե-  
ւակայէ թարմ իտէալիստ պատանին, որը քանի մը  
տարիէն դառնալու է «խելքը զլիին» «դրական»  
մարդ։ Կը ծերանաս, բարեկամու, էյ, արդէն կը  
ծերանաս. — վերջացուց իր խօսքը ծիծաղելով։

Սուրէնին ընաւ դուր շեկաւ իր զգացումնե-  
րու ու իր տրամադրութիւններու այդ զռեհկա-  
ցումը, այդ չափածածեած կաղապարներու մէջ  
լեցւիլը։

— Այդ խորին իմաստութիւնը կարելի է և  
փողոցը հոսեցնել կամ բեստորան մը, հէ՛, քու

կարծի՞ք ինչ է. — ըսաւ յանկարծ սառն ու վեր-  
ցուց գլխարկը։

— Կարելի է. — պատասխանեց Մաքս քիչ մը  
առնւած ու դժկամ։

Եւ այդ անսիսորժ տպաւորութիւնը հարթելու  
և աւելի հաշտ սենեակէն դուրս եկած ըլլալու  
համար վերջին անգամ մը նորէն կանգ առաւ նը-  
կարին գէմը ու աւելցուց։

— Կնոջ մէջ դուն դիցուհի չհ'ս զըսներ,  
Սուրէն, ատիկա պարապ բան է. բայց ինչ որ  
գտեր ես ու դրեր ես այս կաւաւին վրա, չա՛տ  
սիրուն բան ես գտեր։

— Քալէ՛, քալէ՛, հայտէ՛. — ըսաւ Սուրէն  
պարզ շեշտով մը և մէկ շարժումով գոցեց դուռը,  
բանալին գրաւ գրպանը։

Է.

Խօր լուռթիւնը վասեր էր իր ծալ-ծալ փէշերը  
ահազին հիւանդանոցի բոլոր անցքերուն, միջանց-  
քերուն, ելքերուն ու սրահներուն վրա։

Կէս գիշերը անց էր չափոնց։

Հօս ու հօն հատ-հատ կը վառէր դեռ ելեք-  
տրական լամպ մը տուաստաղին փակած ու աղօտ  
կէսոլյս մը կը թափէր բազմաթիւ դռներուն ու  
անցքերուն խորշերը։

Այդ կուներէն մէկը, որ վրայ էր բրած միայն ու տամէր գիշերապահ բժշկին սենեակը:

Ցած առաստաղով, երկար ու նեղ, մաքուր ճեղմածմակ սենեակ մը: Անկիւնը կաշիէ խոչոր ու խոր բաղկաթոռ մը, որ անկողնի դերն ալ կը կատարէր անպաշտօն կերպով: Քովը գրասեղան մը: Իսկ ամբողջ աջ կողմի պատը բռներ էր լայն ապակի պահարանը, որուն գարակներէն հաստափոր հատորներ իրենց մէջքը դէմ կընէին դռնէն ներս մասսղին:

Ներսը աւելի էր մութ: Միակ ելեքտրական լոյսը, որ գրած էր սեղանին, այնպէս կաշկանդեր ու ինեղգւեր էր մութ-կանանչ լուսամիոփին տակը, որ իր բոլոր ուժը կեղրոնացուցեր էր գրասեղանի մէկ պղտիկ կտորին վրայ, ուր բաց յուղւած հաւարկէկ գիրք մը կարծես ձանձրոյթի ու յոդնածութեան չվերջացող յօրանջ մը ըլլար:

Այդ կէս խաւար սենեակի սեութեանը մէջ կնոջ ճերմակ կերպարանք մը կ'երթեեկէր, օրիորդ Ստելընի կերպարանքը: Կ'երթար ու կուգար անընդհատ, գանդաղ ու միակերպ քայլերով, զլուխը քիչ մը կախած տռաջ ու թեկրով կուրծը գրկած:

Կ'երթար ու կուգար ան այդ նեղ ու երկար սենեակին մէջ քանի՞ ժամ, ինքն ալ չգիտէր: Միայն կ'ըգգար, որ յոդնած է սաստիկ, և կարծես ուրախ էր, որ յոդնած է: Մաքերը սկսեր էին ծանր շարժւիլ իր ուղեղին մէջ, և ան կարծես ծանր շարժւիլ իր ուղեղին մէջ, և ան կարծես ուրախ էր և այդ թմրութենէն: Այս, թէ որ քիչ մը քնանալ կարողանար...

Յանկարծ կարծես բարկացաւ ու կանդ առաւ ակնթարթ մը:

Ո՛չ, պէտք է որ իր հաւասարակշռութիւնը ձեռք բերէ վերջապէս, ալ այսպէս անկարելի է. ո՛չ հանգիստ, ո՛չ լուրջ աշխատանք, ո՛չ քուն. ու իր հոգին շարունակ ու շարունակ այդ տղուն շուրջը: Ե՛, ինչո՞ւ, ինչո՞ւ: Ի՞նչ է որ ինքը Սուրբնի համար, ծանօթ մը, բարեկամ մը, կամ ամենէն ճիշտը՝ մոտէլ մը պարզապէս, որ ան բնարեր է, ո՞վ գիտէ ինչ կապրիզոտ վայրկան մը:

Կապրիզ: Երբէ՞ք: Ստե՛կըն շատ աղեկ գիտէ թէ տղան ինչ սրտով փարած է իր աշխատանքին, և թէ ի՞նչ կարծէ անոր համար իր նոր ստեղծադործութիւնը. ա՛հ, այդ նոր ստեղծադործութիւնը չէ՞ որ ինքն է, ինքը...

Ի՞նքը, միթէ ինքը: Ու աղջկայ աչքերուն դէմ սենեակի կէս-մութին ծոցէն ծնաւ ու կիցաւ Սուրբնի նկարը: Այդ գլուխը, այդ աչքերը, այդ նայւածքը, միթէ ինքը:

Եւ կարծես ստուգելու համար, որ իսկապէս ինքն էր, շտապով մուաւ կից սենեակը, լոյսի կունակը գարձուց ու կանգնեցաւ անշարժ բացարանին առջելը, նեղ ու բարձր հայելիին դէմ:

Հայելիին մէջ կեցած էր կին մը, ամբողջ մարմնով փաթթւած աշխատանքի ճերմակ երկար շապիկին մէջ, որուն վդի նեղ անցքէն վեր կը բարձրանար գլուխ մը դալուկ այտերով, տեսակ մը աւելի սրւած քթով ու յոդնած, քնատ, կարծես, ապշած աչքերով:

«Գինվի աչքեր» . — մտածեց Ստելըն արհաւարանքով :

Ասո՞նք էին «այն» աչքերը :

Աղջիկը դառն կարեկցութեամբ ու ճնշող զգացումով մը պատցուց իր նայւածքը հանդարա ու կարգով այդ իր դէմը կեցած ձերմակաղքեստ ու դալուկ կերպարանքի ամեն մէկ մասին վրայ :

Իր ի՞նչը պիտի սիրէին, իր այդ պատ դիմագծե՞րը, իր այդ ատփակ էութի՞ւնը, ի՞նչ էր որ ինքը, ի՞նչ ունէր իր մէջը կանացի, որ քաշէր, որ կապէր . ինքը հասարակ պաշտօնեայ մըն էր միայն, սովորական աշխատաւոր մը և ուրիշ ոչինչ :

Այն ապրած ու վայելած, այն թեւաւոր տղուն համար ի՞նչ էր որ ինքը :

Եւ երբ նայւածքը բարձրացուց նորէն ու նետեց իր դիմացի կնոջ դալուկ դէմքին՝ զարմանքով տհուաւ, որ արցունքներ կը վագէին անոր այտերէն . . .

Անմիջապէս ձեռքը տարաւ իր աչքերուն. թա՞ց էին : Այնպիսի սուր ամօթ մը գգաց յանկարծ, որ իսկոյն մարեց լոյսը, թևովը սրբեց աչքերը ու անցաւ միւս սենեակը :

Հա՛, այսպէ՞ս ուրիշնի, կուլար. ատիկա էր պակաս. ան ալ հոտ, հիւանդանոցին մէջ, կէո՞գիւշերին, իր պաշտօնի զլիսուն : Ամօթը տեղի տւաւ բարկութեան :

Թափով մը կնաց նստեցաւ գրասեղանին առաջեւը, քիչ մը դէպի ինքը քաշեց յօրանջող հատորը, արժուկները երկու կողմէն դրաւ սեղանին ու երկու ձեռքով գոցեց աչքերը :

Ու այդ գոց աչքերուն առջեէն չարանչարան ակսան անցնիլ տարիները, ամբողջ կեանք մը • կեանք մը, որ միայն աշխատանք էր ճանչցեր : Այս, իր պատանութիւնը՝ մի՛շտ զիրք մը ձեռքը պարտէզին անկիւնը, պատշգամին ծայրը կա իր սենեակը մահճակալի զլիսուն լուսամուտին առջեւ : Անկէ ետքը դասե՞ր, դասե՞ր, անվերջ դասեր, գրէ՛, կարդա՞ս ու գոց ըրէ . ի՞նչ, ի՞նչու, ի՞նքն ալ չդիտեր : Վերջին եօթը-ութը տարին աւ համալուրանը լաբօրադուարէ լաբօրադուար, կիւնիկէ կինիկ, դասախոսութենէ դասախոսութիւնը ու այդպէս քաղաքէ քաղաք . լսէ՛, դիտէ՛, նո՞թ առ ու քննութիւն տուր, նորէն քննութիւն տուր, անվերջ քննութիւն տուր :

Ահա՞ քեզի կեանք, ահա՞ քեզի երիտասարդ գութիւն : Քսանըվեց տարին լրացուցեր էր արդէն, ամառը մտեր էր քսանեօթը, և ահա՞ ի՞նչ որ ապրեր էր մինչև հիմա :

Ապրե՞ր էր : Ի՞չ : Սորվե՞ր էր : Բարդ ու տարօրինակ մեքինա մը ինքը, սորվելու մեքինա մը : Սորվեր էր ամբողջովին կլանւած, յամաւ ու բուսն աշխատանքով, իր ուժին ու իր գործին վստան, հպարտ ինքն իրմավ ու իր աշխատանքով . արհամարհանք էր ունեցեր միայն և տեսակ մը կարեկցութիւն իր շուրջի կանանց ու աղջիկներուն, որոնք չէին սովորիր, բայց կալրէին :

Եւ ահա՞ քսանըեօթը տարին մտած, յանկարծ ինքն ալ ուղեր էր անոնց նման ապրելու . ծիծաղերի չէ՞ր : Մի՞թէ նոյնը չէ, եթէ յանկարծ այդ կեանքը աղջիկներէն մէկը ելնէր ու քսանըեօթը

տարեկան հասակին սորվիլ ուղէր, լրջօրէն սորվիլ: Կը դառնար զաւեշտ մը, ինչպէս որ հիմա ինքն ու իր ըրածը զաւեշտ մըն էր: Օգնական բժիշկ մը արդէն, այդ վայրկեանին տեսակ մը տէրը այդ անազին հաստատութեան, իր այդքան այդքան տարիներու աշխատանքին կրթնտծ՝ կեցեր էր հոն հայելիին առջեր ու կուլար . . .

Միջանցքէն թիթև ոտնաձայն մը լուեցաւ. Ստեկըն խկոյն բարձրացուց գլուխը:

Մատա հիւանդապահ կին մը, դէմքը ամբողջ գունէն ճմռածած:

— Ներեցէք, օրիորդ: Թիւ 18-ի ցաւերը սաստկացան նորէն. կարծեմ կարիք պիտի ըլլայ ներարկումի, տեսնէք անգամ մը:

Իսկոյն. պատառանեց աղջիկը, արագ վեր թռաւ և հիւանդապահը իր ետեր թողնելով ուլացաւ արագ ու կորաւ երկար ու կոտրառոք սրբանցքի մը անկիւնը:

### Ը.

Դժոյն արևը արդէն շատոնց ինկեր էր ներս: Հիւանդանոցը արթնցեր էր արդէն: Շարժում ու կրթեակ ամէն կողմ՝ կը ժաքրէին, կը սրբէին, կը լային ամին անկիւն:

Գլուխն ու մարմինը ներմակներու մէջ կորուած՝ հիւանդապահ կիներու խումբ մը հաւաքւեր էր օրապահի սենեակը, ու տեսակ մը գայրացկու ու տրանջող տրամադրութեամբ կը խօսին բանի մը մասին:

Օրիորդ Ստեկըն նստած իր սեղանին առջևը

յոդնած շարժումով մը կը խաղար ձեռքի մատիւ տին հետ և կը հետևէր խօսակցութեանը ծոյլ ու ցրիւ, սպասելով իր փոխանորդողի գալուն:

Յանկարծ ներս նետւեցաւ սպասաւոր տղան և յայտնեց որ եկած է պարոն մը ու տեսնել կ'ուզէ օրիորդ բժշկուհին:

Ստեկընի սիրաը ուժգին սեղմեցաւ, զգաց որ սկսաւ սաստիկ կարմրիլ և ներկայ եղողներու ուշադրութենէն ազատելու համար, իսկոյն նետւեցաւ դուրս ու վազեց սանդուղներէն վար դէպի ընդունարանը:

Ընդունարանը՝ մէջտեղի երկար սեղանին յեւնած կեցիր էր Սուրբէն վերարկուն վերէն վար պինդ կոճկած, գլխարկը ձեռքը, դէմքը թարմ և ամբողջ էութեանը կենդանութիւն ու աշխուժ գրոշմած:

Օրիորդի կեպարանքը նշմարւելուն պէս իսկոյն դէմքը նետւեցաւ երկու թևերը առաջ պարզած.

Բարի լո՛յս, օրիորդ Ստեկըն:

Եւ առանց աղջկայ ձեռքը բաց թողնելու, քիչ մը ետ քաշւեցաւ և ուշադիր սկսաւ դիտել անոր դէմքն ու աչքերը: Ետքը կամաց մը ձգեց անոր ձեռքը, բայց առանց աչքերը անոր դէմքէն զատելու աւելցուց ջերմ ու յափշտակուած:

— Ի՞նչ սիրուն տանջւած դէմք ունիք այսօր:

— Իրա՞ւ. — Կմկմաց աղջիկը՝ չգիտնալով ինչպէս ազատեի անոր թափանցող հայեացքէն: — Այսու, զիշերը շատ եմ յոդներ:

— Ուրեմն անմիջապէս գացէք տուն և ամբողջ օրը պառկեցէք, որովհետեւ այս գիշեր նորէն չէք քնանալու:

— Ինչու, ի՞նչ կայ որ: — Հարցուց աղջկը զարմացած:

— Ոչի՞նչ, պատիկ քէֆ մը.  
— Քէֆ. ի՞նչ քէֆ. ո՞ւր:

— Մի՛ վախնաք ոչինչ չկայ և ոչ ոք ալ չէ ըլլալու: Միայն դուք ու ես դէմ դէմի, համեստ ընթրիք մը իմ սենեակս ի պատիւ մեր նկարի աւարտումին:

— Աւարտեցի՞ք, արդէ՞ն: — ուրախացաւ աղջկը ոգեսրւած:

— Այս՛, երեկ իրիկուն վերջին վրձինը դըպցուցի: չեկայ ձեզի, դիտէի՛ հիւանդանոցն էք: բայց այնպէս պէտք ունէի ձեր մօտը ըլլալու, այնպէո հոգիս լեցուն էր: Այս առտու եկեր եմ շատ կանուխ ու քանի ժամ է կը թափառիմ ձիւ: Ներսուն ու հովերուն մէջ: Ի՞նչ և է: կը խօսինք իրիկունը: հիմա այլևս չը խանդարեմ ձեզի: Ուրեմն ձիշտ ժամը եօթին, կը սպասեմ ձեզի: Աղւոր իրկուն մը անցընենք ես ու դուք ու մեր պատկերը. «մե՛ր», այո՞:

— Լա՞ւ, — պատախանեց Ստեկըն յուղումէն հազիւ չնշելով ու մեքենարար ձեռքը մեկնեց:

Տղան ջերմ սեղմեց, թեթև գլուխ տւաւ ու հեռացաւ: Խոկ աղջկիկը մնաց անշարժ ու յափշտակւած: Թա՛րմ, թա՛րմ բան մը աղու դէմքէն, խօսքէն ու հագուստէն կարծես թափանցեր էր աղջկայ կուրծքը: Թա՛րմ, ուրախ ու լուսատու:

Քիչ մը ետքը, երբ ինքն ալ իր երկար վերարկուն վերջին կոճակները կոճկելով դուրս ելաւ հիւանդանոցէն դէպի տուն՝ մէկ միտք մը միայն պինդ ու յամառ բուն էր դրեր անսր զլուխը:

«Ա՛յս իրիկուն, ուրեմն ա՛յս իրիկուն»: Զէ՞ որ պատկերին աւարտելը պատրւակ մընէր միայն, և ի՞նչ թափանցիկ պատրւակ: Բայց հըրբ էր գալու այդ «իրիկունը»:

Ի դուր քանի մը անդամ քնանալ փորձեց. ո՞չ թէ քնանալ, պառկիլ անդամ չկրցաւ: Վաղ-վրգեց ասդին-անդին մանր-մունը դորձերու, եղաւ-ծանօթ տիկնոջ մը տունը, ուր շատ քիչ կ'եր-թար, նորէն եկաւ, նորէն գնաց, մի՛շտ ցրւած, մի՛շտ դիւրագրգիռ:

Ինքն ալ կը զգար իր ըրածի անբնակութիւնը ինքն ալ կը զիտակցէր, որ երեխ սաստիկ յոգ-նած է ըլլալու և պէտք է որ մէկ-երկու ժամ քնանա, թէն յոգնութիւնը բնաւ չեր զգար, կար-ծես ընդհակառակը:

Բայց քանի սկսաւ երեկոյանալ, այնքան թուլցաւ իր աշխուժը. յոգնածութիւն չեր ատիկա, ո՞չ ալ անհամբերութիւն, այլ վախի նման ան-հանգստութիւն մը:

Պայմանաւորւած ժամը անցած էր բաւական, երբ ետ հրեց Սուրբնի բնակած տան դուռը ու սկսաւ բարձրանալու սանդուղներէն:

Դիտմամբ էր քիչ մը ուշացեր. ինքզինքը չը մատնելու տկար ճիգ մը: Եւ հիմա տեսակ մը վրձ-ուական, վստահ քայլերով էր, որ կը բարձրա-նար, դէմքին անտարբեր արտայայտութիւն մը տւած, աշխատելով որ զսպէ որտին կատաղի զարկերը:

Բնակարանին դռան առջևը ակնթարթ մը կանգ առաւ, ձեռքը կրծքին, չնչառութիւնը մեղ-մացուց և մէկէն սեղմեց զանդին կոճակը:

Ներսը չտապ քայլեր լուեցան, տանտիկինը բացաւ դուռը, յարդանքով եւս քաշւեցաւ ու ըստ ժամուն։

— Հրամմեցէ՛ք, օրիս՛րդ, հրամմեցէ՛ք։ Պարոն Սուրեկնը այս վայրկեանիս կուգայ, կը սպասէք ձեզի, տեսաւ որ կուշանաք՝ երկու վայրկեանով գուրս եղաւ, իսկոյն կը վերադառնայ. ինքը որ ձեզի ներս հրամցընեմ։

Ստեկըն խորին թեթևութիւն մը զգաց աղուն բացակայութենէն։ Հանեց վերնոցը և առանց գըլ խարին ու ձեռնոցները հանելու՝ մտաւ աղուն սենեակը, որ տանտիկինը բացեր էր։

Ստեկընի առաջին զգացածը ախորժելի ջերածութիւն մը եղաւ, ախորժելի լոյս մը ու ախորժելի անուշ հոտ մը, որ մէկ անդամէն գրկեց իր դէմքը։

Տանտիկինը գոցեր էր դուռը անոր ետևէն. մինակ էր։

Խայեցաւ կրակարանին, որ ուրախ կը ճարանատէր. պատի ու սեղանի լամպերը վառւած էին երկուքն ալ, կահերն ու ամեն բան կարդի էր բերւած առանձին խնամքով մը. անկիւնը աղուն անկողինն էր ճապոն պատւարին ետևը։

Այսպէս տաք, այսպէս քաշող, այսպէս հանգստացնող բան մը կար այդ բոլոր հոգածութեան, կահերուն ու լոյսերուն մէջ։

Այդ սենեակը ինքը միայն անդամ մըն էր եղած, ան ալ կէս-մութով մը ու հարեանցի. իրենք ոսկորաբար կըլլային կից աշխատանոցը, ուր տանող դուռը գոց էր հիմա, և դռան մէջ իր եռոտանին վրա դրւած էր նկարը, «մեր» նկարը։

Նորութիւնը մոռզ-բօրդօ թաւիչի կտորն էր, որ իբրև չըջանակ փաթթեր էր Սուրեկն պատկերին շուրջը անփոյթ ու ճաշակաւոր չարժումով մը, և որուն մէջէն նայող նկարը կարծես աւելի խորութիւն, աւելի արտայայտութիւն էր սուացեր։

Գրեթէ մեքենայօրէն, առանց մտածելու եկաւ չխտակ նկարին դէմը ու կեցաւ։ Կը նայէր երկա՛ր, երկա՛ր . . .

Գեղեցիկ էին այդ աղօտ նշմարւող դիմագըշերը, հմայող էին այդ աչքերը. այդ գլուխը ի հարկէ որ կարելի էր սիրել, և սիրել, և պաշտել, գնե՛լ լոյսերու ու շրջանակներու մէջ, գարձնել մտածումներու, երազանքի ու սաեղծագործութեան առարկայ։

Եւ յանկարծ խենթ ու տարօրինակ զգացումի մը խլրտիլը զգաց կրծքին տակ։ Նախա՞նձ. միթէ, իրա՞ւ, նախա՞նձ իր խոկ պատկերէն, իր սեփական պատկերէն։

Զէ՞ որ ատիկա առնւած էր իր դէմքէն, իր աչքերէն, իր հոգիէն, առնւած էր իր մէջէն ու իր գրայէն. ատիկա ինքն էր, ինքը. իր մարմնով ու իր հոգիով։ Ինչէ՞ն կը նախանձէր, ինչ՞ու կը նախանձէր, ի՞նչ տարակոյս, ի՞նչ վախ. մարդկոյր պիտի ըլլա կամ յիմար իրեն՝ Ստեկընին նըման, որ դեռ կասկած ունենա։ Միթէ այդ պատկերին ամեն մէկ վրձինի հետքէն չէր հոսեր տղուգորսը, տղու հիացումը, տղու յափշտակութիւնը . . .

Եւ բաղդաւոր հպարտութիւն մը, ամուր վըստահութիւն մը իր գեղեցիկութեան, իր հրապոյ-

րին, իր ուժին ու յաղթանակին զսպանակի մը պէս ուղղեց աղջկան մարմինը, որ բոլորովին շտկեցաւ, աւելի ճկուն ու աւելի սլացիկ գարձաւ:

Ուղիղ, բարձր, հպարտ ու գեղեցիկ. կենդանի արձան մը իր կենդանի պատկերին դիմաց:

Թ.

— Հիացի՛ր, հիացի՛ր.—խնդաց յանկարծ առական գւարթ ձայն մը աղջկան ետևէն:

Ստելըն ամբողջ մարմնով ցնցւեցաւ ու նայեցաւ ետ: Սուրէն մօտ եկաւ աշխուժ՝ վարդերութարմ ու ցողոս փունջ մը ձեռքին:

Դեղին վարդի մեծ կոկոն մը իր տերեներուն հետ խրեց նկարի թաւիչին մէջ:

— Այս մէկը օրւայ հերոսին, — ըստ ծիծառով, և մնացած փունջը դնելով աղջկան ձեռքը՝ տելցուց:

— Ա՛ս ալ իր աղնիւ ու գեղեցիկ օրինիւնալին:

— Ծնորհակա՛լ եմ.— կմկմաց աղջկը ջերմ տղու ձեռքը սեղմելով:

— Այս մնացածն ալ մեր քէֆին.— կցեց Սուրէն, թեկին տակէն տուփերու, թղթէ փաքրիկ ծրարներու ու ոլորներու ամբողջ խուրձ մը թափելով սեղանին վրա:

— Ե՞՞՞ էք եկեր, — հարցուց միաժամանակ՝ կը յուսամ երկար չսպասեցիք ինձի:

— Բ'չ, եկայ այս վայրկեանիս:

— Լա՛ւ: Հանեցէք ուրեմն գլխարկը, ձեռն նոցները:

Եւ ինքը մօտ գալով, ծառայելու պատրաստ շարժումնով մը կեցաւ աղջկան դէմը, ետքը ինքն ալ հանեց իր գլխարկն ու վերարկուն և բոլորը միասին տարաւ դրաւ անկողնին վրա:

— Դէ, հիմա բանանք մեր սեղանը: — Պիմեց աղջկան: — Մ՛ւր դնենք սեղանը, մէջտե՛զը, թէ քիչ մը այս կողմ. հոս աւելի մօտիկ է պատկերին:

— Թողէ՛ք, պատկերը հանգիստ: — ըստ աղջիկը արհամարհանքի աղւոր ծամածութեամբ մը:

— Ա՛վ սուրբ համեստութիւն, — բացականչեց տղան: — Աղէ՛կ, զնենք մէջտեղը: Գիտէ՛ք, ամին բան մենք պիտի ընենք: Բայ տանտիկնոցս, որ ո՞չ մէկը ներս չթողնէ և ամենէն առաջ ինքզինքը: Լաւ չի՞մ կարգադրեր:

— Հիանալի՛:

— Նախ փոենք սա սփոռոցը: Այս աս ալ ամանները, հապա շարկցէք տեմնեմ, սա ալ ձեզ բաժակները, աս ալ ...

Եւ Սուրէն մագողի պէս զիւրաշարժ, ճպուռի պէս շատախօս, կերթար ու կուգար անընհատ պահարանէն սեղանը, սեղանէն զգրոցը, զգրոցէն պատւարին ետեր, և ամեն կողմէն կը կրէր ու կը ըերէր տուփեր, պանկներ: անձեռնոզ, ուտելիք, պատուղ, բերաւ և երկու աշտանակ, վառեց մոմերը, բերաւ ծաղկամանը, դրաւ սեղանին մէջ տեղը: Եւ երբ ամեն պատրաստութիւն վերջացերէր՝ հանեց պահարանէն երկու շիշ զինի:

— Այս մէկը հին մեղաւորներու համար: —

ըսաւ իր առջելը դնելով .— իսկ աս ալ ձեզի մաւագա, բժշկուհի էք, երևի կը խմէք:

— Ո՞չ, այսօր բժշկութիւնը սատանաներուն, այսօր ես ալ ձեզի հետ մեղաւորներու դինիէն .— պատասխանեց աղջիկը կարուկ ու զւարթ՝ ետ հրեւով մալագայի շիշը :

Եւ միւնոյն ժամանակ զգաց . որ իր մէջը բուռն ու վայրի բան մը շարժւեցաւ յանկարծ, և ծառացաւ ամուր վճիռ մը՝ մէկդի՛, մէկդի՛ թողնելու ամեն մտածուժ, ամեն հաշիռ, ամեն պայմանականութիւն, և զւարճանալու, անգամ մը կարգին զւարճանալու իր ամբողջ սրտովը, իմ ամբողջ էութեամբը . ամբո՞զ, ամբո՞զ, առանց որևէ վերապահութեան :

— Այ, ատիկա հրաշալի է . այ, ի՞նչ լաւն էք: Զեր կենացը :

Բացաւ շիշը, խցանը շպրտեց սենեակին անկիւնը ու բաժակները լեցու:

— Զեր կենացը .— ըսաւ աղջիկը բաժակը բախելով :

— Բայց նախ ձերն էր .— նկատեց տղան :

— Ո՞չ, միասին, ձեր ու իմ .— վրայ բերաւ աղջիկը աշխատ ու տիրական :

— Ո.է՛կ, եթէ այդպէս է՝ եկէ՛ք խմենք Bruderschaft ու այս յիմար «գուռք» երն ու «օրփորդ» ները դնենք առաքակը .— առաջարկեց տղան՝ ինքն ալ ոգեստրւելով :

— Իմենք .— համաձայնեցաւ աղջիկը կարուկ շշտով մը, երբ ամբողջ մարմնով կը դողար:

Սեղանի երկու կողմէն ելան ոտքի, բաժակ-

ները բռնած թեւները հիւսեցին իրար ու սկսան խմէլու :

Սուրէն դատարկեց մէկ զարկով, իսկ Ստեղն հաղիւ ումագ մը խմէց ու հեռացուց չըրթունքէն :

— Ո՞չ, ո՞չ, կարելի չէ .— պահանջեց տղան .— Bruderschaft-ը կարելի չէ . պիտի խմէք մինչև վերջին կաթիւը . ատիկա մեր բարեկամութիւնը պիտի կապէ իրարու:

Աղջիկը առանց ոչինչ առարկելու ծանր.ծանր քամեց ամբողջ բաժակը մինչև յատակը, միշտ դաւարւած տղու թերին :

Գինսոտ շրթունքներով ալ համբուրւեցան, ինչպէս սովորութիւնը կը պահանջէ, ու նստեցան իրենց տեղը :

— Դէ՛, Մարգրիտ, քեզի տեսնեմ, այնպէս քնիս, որ տուփերու ու ամաններու՝ ոչ մէկը դժգոնչնա .— ըսաւ տղան ժպտուն ու ընկերոջ շնչտով մը և պատառաքաղը վերցնելով աւելցուց .— Ուրիշն նիստը բացւած է :

— Կաշխատի՞մ .— ինդաց աղջիկը .— ուուք անհոգ եղէ՞ք :

— Եղակի՛, եղակի՛, թէ չէ իսկոյն տուգանք կը խմեն .— պահանջեց տղան՝ գինիին շիշը սպառնալից վեր բարձրացնելով լեցնելու դիրքով :

— Անհոգ եղի՛ր .— կմէկմաց աղջիկը հաղիւ լսելի ձայնով մը :

Եւ այդ «եղիբը»ը կարծես այրեց անոր չըրթունքները ախորժ, օսար ու բազգաւոր զգացումով մը : Եւ անկէ ետքը ալ ինքը որոշ չէր

ըմբռներ, թէ ի՞նչ կը դառնար շուրջը, ի՞նչ կ'ըսէր, ի՞նչ կ'ըսէր, ի՞նչ կուտէր, ի՞նչ կը լսէր. այսքանը միայն շատ պարզ կը գիտակցէր, որ այդ բոլորը լաւ էր, շատ լաւ, որ ինքը իր ամբողջ կեանքին մէջը, երբէ՛ք երբէ՛ք այդպէս «լաւ» եղած չէր:

Իսկ տղան անդադար կ'ելնէր ու կը նստէր, կ'երթար ու կուգար, բաներ կը բերէր ու կը ցուցնէր, կ'ուտէր, կ'ըսէր, կը ծիծաղէր ու կը պատմէր,

Եւ բաժակները կը յաջարդէին իրարու: Ստեղն այլես չէր ուտեր. մէջէ մէջ ումպ-ումպ կը խմէր միայն, և օրօրող ամպ մը գրկեր էր իր թեթևացած մարմինը: Նետւեր էր բազկաթոռի թիկունքին և հոնկէ ելեքտրական թելերով կապւած էր կարծեռ տղու ամեն մէկ շարժումին. ամեն մէկ շեշտին, ամեն մէկ նայւածքին, որոնք անոր ամբողջ էութիւնը կը ցընցէին:

Եւ այնպէս, այնպէս խորին պահանջ մը կը դգար բոնելու և սեղմելու այդ ձեռքը, որ իր գէմը անդադար կը շարժէր, բոնելու ու քաշելու արդան իր քովը. զնելու իր թեթև մը պատուարող գլուխը անոր ուսին:

Այնպէս, այնպէս կը տենչար հոգին, որ Սուրէնը գար, գրկէր ու ըսէր իր ականջն ի վար, ինչ որ վերջապէս պէտք է ըսէր, քիչ մը ուշ կամ կանուխ, բայց որ պէտք է ըսէր. չէ՞ որ՝ այլես կտսկած ըլլալ չի կրնար:

Եւ հիմա իր ամբողջ ներքին կոխւը բուռն ջանք մըն էր ինքինքը զսպելու, որ չըլլա թէ

յանկարծ ինքը ըսէր այդ խօսքը, ինքը ընէր առաջին քայլը: Կ'ուզէր որ աղան ըլլար այդ առաջին քայլը ընողը. թէ՛ հետաքրքրութիւն կար հոս, թէ՛ հպարտութիւն և թէ՛ զուտ աղջկային կոկտութիւն մը:

Բայց և զսպելը անկարելի էր: Իր մէջ յորդող զգացումներուն կերպ մը ելք տուած ըլլալու համար, յանկարծ խլեց ծաղիկները ծաղկամանէն, քակեց թելը, թափեց ծաղիկները գոգը և դողդոջ մաներով սկսաւ իրարու կապել՝ պսակ մը հիւսելով:

— Ի՞նչ բանի ես, — հարցուց տղան հետաքրքրութուած:

— Իսկո՞յն. — պատասխանեց աղջիկը. — Հապանախ այն կողմը քաշէ այս սեղանը. չէ՞ որ քու ստեղծագործութեանդ տօնը ունինք դեռ կատարելու:

— Օ՛, այսպէս ըստի սկսաի թագաւորութեան հանդէսը. աղէ՛կ. — բացականչեց տղան, այդ նոր խաղէն ողեւորւելով. և իր ուժեղ թեւերով մէկ անդամէն վերցուց սեղանը իր բոլոր պարագաներովը և տարաւ երկու քայլ անդին:

— Իե՛ր բարձ մը, — հրամայեց աղջիկը:

Տղան բազմոցին անկիւնէն յափշտակեց պղտիկ քառակուսի, նկարէ՛ն բարձը ու բերաւ նետեց աղջկան ճիշտ ուներուն առջևը:

— Զոքէ՛. — հրամայեց աղջիկը նորէ՞ն:

Սուրէնը ծիծաղարժ լրջութեամբ մը չուքեցաւ, ձեռքերը ջերմեռանդ հաւասաւորի մը

շարժումովը միացուց իրար ու գլուխը թեթև  
մը կախեց :

Ստեկըն ելաւ ոտքի, ծռեցաւ քիչ մը, յար-  
դարեց աղուն մազերը, պսակը յարմարցուց շուրջը  
և ձեռքերը դեռ միշտ անոր գլխուն՝ ըսաւ կա-  
ատկող հանդիսաւորութեամբ մը :

— Քու ինձի բերած վարդերէդ հիւսեցի քեզի  
այս պսակը. ընդունի՞ս պիտի :

— Այո՛, թագուհի՛ :

— Բայց դուն կ'ըսէիր՝ քու գլուխդ դրւելիք-  
պսակը միայն ինքտ կընաս հիւսես. կ'ըսէիր՝ ան-  
պէ՛տք են ուրիշներուն հիւսած պսակները :

— Ասիկա հիւսւած է իմ բերած վարդերէս :

— Բայց հիւսւած է ի՞մ ձեռքովս :

— Քու հոգիէդ այդ նկարը ընդունեցի, քու  
ձեռքէդ այդ պսակն ալ կընդունիմ :

— Միայն այդ նկա՞րը իմ հոգիէս, հարցուց-  
աղջիկը շնչանեղձ ու գողարով :

— Ո՞չ, մէյ մը այդ նկարը, մէյ մըն ալ իր  
անդին մահերմութիւնը. — բացականչեց տղան ջերմ  
ու սրտազին ոգեսրութեամբ մը՝ պսակը գլխուն-  
ոտքի ցատկելով. — Մարդրի՛տ, դուն միակ կինն  
ես կեանքիս մէջ, որուն ես չեմ մօտեցած ինչպէս  
էդի մը. ես ատիկա հպարտութեամբ կըսեմ երե-  
սիդ, և դո՞ւն ալ իրաւունք ունիս հպարտ ըլլա-  
րու : Դո՞ւն սորքեցուցիր ինձի կնոջ մէջ ընկեր մը  
տեսնելու, մտերիմ մը, ոգեսրող մը, դրդիչ մը,  
գործակից մը : Ես քեզմով ճանչցա կնոյ մը իսկաւ  
կան արժէքը, քեզմով ստացա նորէն լքած ոգես-  
րութիւններս, քեզմով ստացա վերստին կորու-

սած աշխատանքս : Նայէ՛, այդ պատկերը, ես դեռ  
իմ ո՛չ մէկ աշխատանքս այդպէս խորը չեմ սիրած :  
Տե՛ս, այդ նայւածքը : Ես երբէ՛ք, երբէք պիտի  
չմոռնամ : Մարդրիտ, այն իրիկունը քու սեն-  
եակի՛ կրակին դէմ, մի՞տքդէ : Ես այդպէս խորը  
դեռ երբէք չէի զգացեր ստեղծելու պահանջը,  
ստեղծելու ուժն ու ստեղծելու հաճոյքը : Ես այդ  
բոլորը պարտական եմ քեզի, քու հոգիիդ : Եւ  
ահա՞ ջերմ երախտիքով կը հանեմ զլիսէս այս  
պսակը ու կը մեկնեմ քեզի, դո՞ւն, որ իմ մու-  
զաս եղար . . .

— Այսինքն՝ քու մոտէլդ, — եղաւ աղջկան-  
չոր պատասխանը :

Տղան զարմանքով նայեցաւ անոր և վրայ  
բերաւ իր նոյն սրտագին ու զւարիթ շեշտովը .

— Եւ ա՞ն, և ա՞ն, Մարդրի՛տ : Դէ՛, ըն-  
դունէ՛ ուրեմն այս պսակը, որ դուն ինքտ հիւ-  
սեցիր իմ բերած վարդերէս, իմ գլխուս համար,  
և որը սակայն կը վայելէ միայն քու առաւ ոսկի  
մազերուգ :

Եւ ձեռքը բարձր բռնած՝ կ'ուզէր դնել պը-  
ռակը անոր գլուխը, երբ Ստեկըն բռւսն շարժու-  
մով մը ետ ըրաւ անոր ձեռքը .

— Պահեցէ՛ք ձեղի, պահեցէ՛ք ձեզի . ինձի-  
պէտք չէ երախտազիսութիւն . . .

Տղան չհասկացաւ՝ թէ ինչ կար հատ չարանա-  
լու, բայց յամենայն դէպս աւելի չզրգուելու հա-  
մար աղջկեր՝ խոչոր արւեստական ծիծաղով մը.  
մօտեցաւ նկարին .

— Ավ դու, դուստր մուսային ու արւեստին .

դուն գոնէ ընդունէ իմ երախտագիտական զգացումներուն այս խոնարհ արտայայտութիւնը :

Անցուց պատկը նկարին աջ անկիւնը ու դարձաւ աղջկան :

— “Դէ”, հիմա որ աւարտեցինք պատկադրութեան հանդէսը՝ նորէն մօտ քաշենք մեր սեղանը : Հապա վերցուր բաժակդ :

Բաժակը, ի՞նչ բաժակը: Ստեկըն այլևս ոչինչէր ըմբռներ: Կծկւեր էր բազկաթուին մէկ անկիւնը և ապչած կը դիտէր այդ զարմանալի սենեակը, այդ իր առջևի սեղանը ուսեելեղիններով ու գինիով ու իր դէմը այդ տղան, որ ժպիաը շրթունքին ու լայն շարժումներով բաներ մը կը խօսէր:

Ուր էր ինքը, երա՞զ էր, ի՞նչ դործ ունէր ինքը այս կէս գիշերին այդ օտար մարդուն սենեակը: Հա՛, իրա՞ւ, ինչպէ՞ս չէ, եկեր էր քէփի այն՝ քէփի . . .

Եւ յանկարծ անզուսպ ամօթ մը վազեց իր մէջէն, ու խոր, կծու վիրաւորանք մը խայթեց իր սիրութ: Եւ ամբողջ իր չուրջը, պատերը, լոյսերը, զարդերը, սեղանը, գինին, տղան, անոր խօսւածքը, ծիծազը, բոլորը, բոլորը միասին հոկա ծալրանք մը ըլլար կարծես, անողոք ու անոիրս հեգնութիւն մը իր երեսին նետւած:

Ի՞նչ կուզէր իրմէն այդ մարդը. ինչո՞ւ էր կանչեր, ինչէ՞ր կը խօսէր այդպէս անփոյթ, այդպէս անվերջ ու դւարթ: Եւ ո՞վ էր այդ մարդը, այդ օտար մարդը, օտար' ը, օտար' ի, ի հարկէ . . . ի՞նչ կապ իր ու անոր մէջտեղը:

Կա՞պը, ա՞ն, հա՛, այն դռան մէջ տընկըւած պատկերը, ի՞ր պատկերը, իրենց պատկերը, իր ու այդ օտար մարդու . . .

Ալ ամօթ չէր զգացածը, այլ կատաղի զայրոյթ: Ի՞նքը իր ամբողջ էութիւնը, իր ամբողջ սիրուն ու հոգին բացեր էր, դրեր անոր առջևը, որ ան, այդ նկարիչը առիթը ունենայ բան մը նկարելու, որ բարեհանձ աշխատելու, որ ստեղծագործելու գոնունակութիւնը վայելէ: Այս այ, այն նկարը, դռան մէջ, թաւիշներով շրջապատւած . . .

Ի՞նթ ու վայրի քրքիջ մը դուրս խուժեց յանկարծ աղջկայ կրծքէն, յորդ ու անզուսպ, հիւանդ ծիծաղ մը, որ ոչընչով տարբեր չէր լացէն:

Տղան յանկարծ այլայլեցաւ, կարից իր խօսքը, մօտ շտապեց ու ծռեց աղջկան վրա դորովանքով:

— Ի՞նչ ունիս, ի՞նչ եղաւ քեզի: Հանդրստացի՛ր, հանգստացի՛ր, կեցի՛ր պուտ մը ջուր տամ քեզի:

Եւ մինչ Սուրէն ջուրը կը բերէր, Ստեկըն կամաց մը ելաւ ուսքի ու դարձաւ դէպի եռուտանին, որուն վրայէն իր նըկարը իրեն կը նայէր, աչքերը լեցուն ծաղրանքով . . .

Ուհա, ինչ ատելի էին այդ աչքերը: Ստեկըն բնազդօրէն, առանց գիտակցելու վերցուց սեղանէն առաջին հանդիպած դանակը, գինիէն աղդրաւած ոտներովը երկու քայլ ըրաւ դէպի նկարը, և յանկարծ սենեակի լուռթեան մէջ լսւեցաւ վերէն վար պատուող քաթանի խօսուկ ծռողը:

Ջրի բաժակը վար ինկաւ տղօւն ձեռքէն, մինչ ինքը սարսափահար դէմքով վազեց դէպի նկարը.

— Ի՞նչ կընես, ի՞նչ կընես . . .

Եւ խելագար աչքերով կանգ առաւ իր պատկերի լայն պատռւածքին առջևը, երկու կողմէն ձեռքերը սահեցան ու կախեցան վար, լքւած ու կորսւած . . .

Քաթանի ձայնը, տղու յուսահատ բացականչութիւնը ուժգին ցնցեցին աղջիկը, գինիին վերջին թեթև ամսը ցնդեցաւ ուղեղէն, Ստեկըն նայեցաւ իր ըրածին, նայեցաւ տղուն ու նոր հասկցաւ՝ թէ ինչ էր ըրեր :

Սենեկի օգը կարծես սկսաւ պակսիլ, Եւ աղջիկը ըմբռնեց, որ պէտք էր հեռանար, որ իսկոյն պէտք էր հեռանար :

Ինքն ալ չգիտէր ինչպէս՝ բոլորովին մեքենաբար խիեց գլխարկը ու կերպ մը գլխուն անցընելով՝ նետեցաւ միջանցքը, քաշեց պատէն կախւած վերաբրկուն, ետևէն ամուր գոցեց տան դուռը, սանդուզներէն վար ու փողոց :

Վերաբրկուն թեմն, դեռ միշտ գլխարկը ասեղելով, այն ցուրտին, ստռած մայթերուն վրայէն կը վաղէր ան, կը վաղէր խելակորոյս : Եւ արցունքներն ալ կը վաղէին իր այտերէն վար, կը վաղէին, կը գայթէին ու կ'ինային ստռած գետինը . . .

Փ.

Սուրէն կեցած էր անչարժ ու քարացած՝ իր պատռւած նկարին դէմ, պատռւած նկար մըն ալ ինքը. ո՞չ մէկ մտածում, ո՞չ մէկ յուզում. միայն պաղ ու նստած գիտակցում մը, որ վճացած էր իր այդքան օրերու աշխատանքը, իր ոգերութեան, իր ստեղծագործութեան պառուղը :

Ան կեցած էր քարացած առանց դեռ ժամանակ ունենալու ինչպէսն ու ինչուն ըմբռնելու, երբ ետևէն լուեցաւ տան դռանը ամուր գոցւելուն աղմուկը. բնազդաբար նայեցաւ ետ:

Մինակ էր, Ուրեմն թողեր էր ու փախեր, պատռեր էր ու փախեր : Բայց ինչո՞ւ :

Տղան անշարժացաւ նորէն, այս անդամ աչքերը սենեկի կէս մը բաց մնացած դռանը յառած, ու միաքը սկսաւ աշխատելու :

«Ի՞նչո՞ւ» :

Այդ ինչուն մութն էր տղուն համար, մշուշուու ու խորհրդաւոր, որուն ծալքերուն տակէն Սուրէնի բնազդը կ'ըզգար, որ դիմացի այդ աղջրկան մէջ արթնցեր էր կինը, ախ, նորէն այդ անխուսափելի «կին»ը :

Ու ցաւոտ, կոկնու զգացում մը ողողեց արդու հոգին : Ափսօս այդ բացառիկ աղւոր կապը, ուր սովորականութիւնը նորէն ներս կը խուժէր : Ափսօս այդ հոգին, որ ինքը այնքան անսման, այնքան հպարտ էր կարծեր ու դրեր էր այնպէս բարձրերը, ահա՛ կոպիտ ու անդութ իրականութիւնը կու գար իր ախմար երազները պատռելու : Այո՛, «պատռելու», այ . . .

Զէս որ ինքը գիտէր, ինքը առաջւընէ գիտէր, որ այդ բոլորը տիսմարութիւն էր, միամիտ տիսմարութիւն :

Ու նայեածքը գամեց նորէն պատկերին, բայց այս անդամ ցաւ չէր որ կը մարէր իր աչքերուն մէջը, ոչ ալ ախտանիք, այլ ընդհակառակը չար բան մը կայծ կուտար հոն, չարախիմդ գոնունակութիւն մը կարծես, որ պատռեր ու մէջտեղէն վերցրեր էր այդ «տիսմար» բանը :

Զայրոյթով և իսկը թշնամիի մը պէս վրայ գնաց նկարին, երիու թևով վերցուց եռառտանիին հետ միասին, կից մը տւաւ բացաւ ետելի դուռը ու արհամարհուտ շարժումով մը աւելի նետեց, քան թէ դրաւ ներս իր ցուրտ ու մոթ աշխատանոցը :

Խառնակ սեղանը, թափած պտուղներն ու ծաղիները, վառւող մոմերը աւելի գրգռեցին իր չարութիւնը : Ի՞նքը ի՞նչ քնքանքով մտածեր էր այդ բոլորի մասին, առեր էր, բերեր, կարգաւորեր, ի՞նչ մասնաւոր հոգածութեամբ, ի՞նչ սիրով :

Զգաց, որ սկսաւ ամչնալ իր այդ զգացումներէն, իր այդ յիմար ոգևորութենէն : Ուժով մը թափ տւաւ ձեռքը արհամարհուտ, վերցուց վերարկուն ու գլխարկը և ինքն ալ իր կարգին ամուր մը զարկաւ գոցեց բնակարասնին դուռը ու շատ պեց դուրս :

Կէսո-օրի մօտ էր, երբ Սուրէն աչքերը բացաւ ու զգաց, որ գլուխը ծանր էր, Յիշեց՝ զիշերը չատ ուշ էր վերադարձեր տուն և չափազանց ալ կոնեակ էր խմեր :

Հիմա իր մէջը յոգնածութիւն մը կար միայն և . . . պատուածք մը : Պատուած էր ամեն ինչ և աշխատանք . և' ջանք . և' հաւատ, և ոգևորութիւն, և' մտերմութիւն, և' ամեն յարաբերութիւն այն ալջկան հետ :

Վերջացած էր, ի հարկէ՛: Բայց նախ պէտք էր, որ երթար անզամ մը ու տեսնէր այդ ալջիկը, Ատիկա անհրաժեշտ էր. ինչո՞ւ էր անհրաժեշտ, ինքն ալ չգիտէր, բայց անհրաժեշտ էր :

Գուցէ միայն հետաքրքրութիւն մըն էր ատիկա տեսնելոր՝ թէ հիմա ի՞նչպէս պիտի նայեր այդ ալջիկը աղու աչքերուն, ի՞նչ պիտի ըսէր, ի՞նչ կը մտած էր: Գուցէ արդարութեան զգացում մըն էր

ատիկա, առնական արդարամտութիւն մը, որ իր կտրական դասավճիռը տալէն առաջ դատապարտեալին վերջին իրաւունք մը կուտա խօսելու, որ բոլոր օրինաւորութիւնները յարգւած ըլլան: Գուցէ անխոստովանելի ձգողութիւն մըն էր ատիկա, որ աղջիկը այդ բոլորին հակառակ դեռ պահներ էր իր վրա, և որուն տղան չէր կրնար ընդդիմանար: Կամ գուցէ պարզ հետևեանք մըն էր այդ տարօրինակ դրութեան. տղան չգիտէր ինչ ընելիքը, բայց բան մը ընել պէտք էր, իսկ ընելիքը որոշելէն առաջ ամենէն բնական բանը նախ երթալ տեսնւին էր: Է՛, վերջապէս, ո՞վ կրնա տեսներ հոգիին բոլոր մթին խորչերը:

Ի՞նչ որ ալ ըլլար իր մեկնութիւնը, մերկ իրողութիւնը ան էր սակայն, որ ճաշելու ատենները երբ ամենէն աւելի հաւանականութիւն կար Ստեկընին տունը հանդիպելու, Սուրէն լուրջ ու ծանրակշիռ շարժումով մը, ու անփոյթ դէմք մը հագած քաշեց պանսիօնին զանգը:

— Օրիորդ Ստեկընը տո՞ւնն է:

— Օրիորդը . . . օրիորդը մեկնեցաւ. — կըմկըմաց սպասուհին տեսակ մը յուզւած ու կարեկցու:

— Մեկնեցաւ. ինչպէ՞ս թէ մեկնեցաւ. ո՞ւր. — հարցուց տղան հազիւ իր ապշութիւնը զըսպելով:

Կից սենեակէն դուրս եկաւ ինքը պանսիօնի տիրուհին. սիրալիր բարեկց ու բացատրեց մանրաման, որ օրիորդ Ստեկընը նախորդ զիշերը վերադարձեր էր տուն բաւական ուշ, չատ յուզւած ու այլայլած. յայտներ էր որ հեռագիր է ստացեր մինլանտիայէն իր քրոջմէն և որ առատուն կանուխ անպատճառ մնինի պիտի:

— Խեղճը, ամրող գիշերը չքնացաւ. — աւելցուց տան աիրուհին խորին վշտակցութեամբ. —

ով գիտէ ինչ դժբաղդութիւն է պատահած . ինքը ոչինչ չըսաւ , ես ալ չհարցուցի . ամբողջ գիշերը հաւաքեց , կապեց իր իրերը , առառուն կանուխ ալ շտապեց քաղաք ու հիւանդանոց գործերը կարգադրելու , ետքն ալ տարինք ճամբու դրինք . այսպէս հազիւ ժամ մը կա , որ ես ալ տուն եմ դարձեր :

— Ենորհակալ եմ , տիկի՞ն , ցաեսութիւն . կմօմաց տղան անփոյթ երևալու գերագոյն ճիգով մը և իսկոյն դարձաւ , սկսաւ իջնել սանդուղներէն :

Ճնշող ու խեղդող զգացում մը ամբողջովին ծանր նստեցաւ հոգիին . զգացում մը , թէ ինքը այլես զրկւած էր այդ կողջմէն , թէ ինքը մինակ էր նորէն , բոլորովին մինակ այս լայն աշխարհիս երեսին , ինչպէս որ եղեր էր միշտ մինչև այդ կողջ հանգստիլը :

Սյդ միա՞կ էակը , որ ինքը խորապէս յարգել էր ու սիրեր և որուն կապւեր էր իր ամբողջ հոգիովը , և որը ահա ամեն բան մէկ շարժումով պատուիր էր , թողեր ու գացեր :

Սանդուղի ամեն մէկ ոտքին հետ , որ ան կ'իջնէր , կարծես կը զգար , կարծես կը տեսնէր իր գէմը . թէ ինչպէս այդ աղջիկը կը բարձրանար ու կը բարձրանար իր աչքին , կը բարձրանար ու կ'աղնանար :

Ի՞նչ աւելի ազնիւ ու աւելի վսեմ , քան այդ լուիկ ու խորունկ սէրը . ի՞նչ աւելի բարձր ու հզօր , քան այդ լուիկ ու հապատ անջառումը :

Այս' , տղան այլես տարակոյս չունէր՝ սէր էր ատիկա : Բայց փոխանակ դժգոհութիւն ու տա-

փակութիւն զգալու այդ անունէն , շատ պարզ գիտակցեց , որ հիմա իր հոգին հակարտ էր այդ բառէն :

Ու տարօրինակ ս տրջանք մը մաղւեցաւ իր վրա : Ի՞նչպէս ինքը , կոյրի պէս , անցեր էր այդ աղջկան քովէն , անցեր էր ու չէր տեսեր գուցէ ամենէն աւելի խորը , ամենէն աւելի բարձր , ամենէն աւելի թանկապին բանը , որ կար այդ էակի հոգիին խորքը :

Եւ խելառ ցանկութիւն մը արագութիւն , գրեթէ վաղք տւաւ անոր ոտքերուն : Վաղել , հասնիլ , բռնել այդ խուսափող , այդ փախչող , այդ անհետացող արարածը , որ իր հոգիին ընկերն էր եղեր , որ իր սէրն էր եղեր : Բայց ո՞ւրի ալ ուր... .

Տղան ակամա կանգ առաւ փողոցին մէջտեղը . քիչ մը մտածեց և դանդաղ , հիւանդ քայլերով ուղղւեցաւ գէպի տուն , մուայլ ու բեկւած մուաւ շիտակ իր աշխատանոցը և առանց զիլսարկն ու վրան հանելու՝ գնաց պատկերին առջնը , ձեռքերը դրաւ վերարկուին գրպանները ու անշարժացաւ :

Քիչ մը քրքրւած , քիչ մըն ալ թոշնած ծառ դիկներու քովէն , քիչ մը խախտած , քիչ մըն ալ վար սահած թաւիչի շրջանակին մէջէն կը նայէր պատուածքը , խոր ու լայն վէրքի մը նման :

Տղան քնքչանքով մօտեցաւ , ինամքով իրարու բերաւ կտաւը , շրջանակին պրկումը քիչ մը թուլցուց , ու երեացին նորէն այն երկու աչքերը և այն հոգին այդ երկու աչքերուն խորէն : Սուրէն յափրչտակւած կը նայէր , կը նայէր անյագ , երկիւղած յուղումով մը կուրծքը ուռած , և երբ վերջապէս թողեց կտաւը , իր վձիւը տւած էր արդէն :

Ո՛չ, չե՞ր պատռւած. ինչ որ եղեր էր իր ու  
այդ հոգիին մէջ, ատիկա չե՞ր կրնար պատռւիր,  
ատիկա իր կեանքին ամենէն ալւոր, ամենէն նուրր  
ու ամենէն ներդաշնակ կապն էր։ Այդ կապը պէտք  
է մնար, պէտք է մնար այս օրերէն ալ անդին, իր  
կեանքի օրերէն ալ անդին, դարերէն ալ անդին,  
պէ՛տք է մնար։

Քաշեց ծաղիկներն ու թաւիշը, նետեց գետին  
անկիւն մը, պատռւած պատկերը զգուշութեամբ  
վերցուց եռոտանիէն, դրաւ մօտը աթոռի մը  
կոնակին՝ զիտելու յարժար դիրքով մը ու շտապեց  
դուրս նոր շրջանակ բերելու։

---

Ամառը Միւնխէնի տարեկան պատկերահան-  
դէսին ընդհանուրի ուշադրութեան տռարկա էր  
դարձեր և երիտասարդ հայ նկարչի մը » տաղան-  
դաւոր մէկ դործը։

Լրագրական քննադատներէն մէկը և գիշերւան  
խորհրդաւորութիւնն ու քաշողութիւնը » կը գըտ-  
նէր այդ մութին մէջէն նայող զոյտ մը աչքերուն  
խորքը։ Աւրիշները « հայութեան տառապանքը »  
կը նշմարէին հոն։ Աւելի խորիմաստին մէկը « բողոքի  
մարմնացրումը » կը կարգար այդ նայւածքին մէջէն։

« Դէշ չէ' » կ'ըսէին ներողամիտ հնչել ուզող  
շեշտով մը նկարչական աշխարհի հին աստղերը՝  
հիները։ « Լոյսի էֆֆէկտ է », կը քրտմնէին ցու-  
ցադիր ընկերները՝ նորերը։

Իսկ հեղինակը ինքը պատկերին տակը դրեր  
էր միայն մէկ բառ մը՝ « ԿիՆԸ »,



ՀՀ Ազգային գրադարան



NL0666585

ՀՀ Ազգային գրադարան



NL0666584

ՀՀ Ազգային գրադարան



NL0666583

ՀՀ Ազգային գրադարան



NL0666582

